



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

891.99.092  
Q-34 Ա.

13 APR 2011  
X5

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ՄՐՔՈՒՀԻ ՏԻՒՄԱԲԻ



ԳՐԵՑ

Ա. ԱԼՊՈՅԱԶԱԽԱՆ

ԲԱԶՄԱՎԵՊԻՆ ԱՐՏԱՏՊԵԱԼ

22059



ՎԵՆԵՏԻԿ Ա. ՂԱԶԱՐ

1901

206

ԱԿԱԴԵՄԻԱ ԳՐԱԴԱՐԱՆ

Ա 0 2

ԳԱԱՊԱՏՈՎԻ ՃԻՍԱՆԴԻՆԻ

(ՀԱՅԻ ՏԱՐԱ 1/21 ԳՐԱՑՈՒԳՆԱՀ)



Դիւնչ 5  
ՀՀ, 80 դր  
Անուշ

## ՅԱՌԱԶԱԲԱՆ

Դէպ ի ԳԵՂԵցիկը՝ հիացում, դէպ ի Ստեղծող  
էակը՝ յարգանք և գէպ ի կինը՝ գորովանք,  
երեք հզօր ազգակներն են քաղաքակրթութեան։  
Արարիչ և կին կամ ուրիշ խօսքով կրօնք և  
Սէր մարգսւն գոյութեան առաջին դարերէն  
ակաեալ ափրապետեցին անոր վրայ և գարերու  
երկար շղթայի մը բոլոր երկարութեան վրայ  
մարգիկ միշտ մը ունեցան Ստեղծող էակին  
յարգանք մատուցանելու կամ բնութեան ա-  
շը մբանելի մեծութիւնը մեկնելու համար և երգ  
իրն ալ իրենց գորովանքի առարկային իրենց  
ընկերուն հին համար, որ աղքիւրն էր ամէն  
գեղեցկագիւական ըմբռնումներուն։ Այս եր-  
գերը, լոկ խօսուն գրականութեան մը հիմը  
չփրին, այլ մղեցին մարգը արտայայտելու գե-  
ղեցիկը՝ այն ամէն առարերով որոնք իր տի-  
րապետութեան տակ կ'յանային և ճնունդ տուին  
գեղարուեաներու՝ քարերու, փայտի, և պաս-  
տափ միջոցաւ պատկերացնելու համար Ստեղ-  
ծողին մեծութիւնը և Սիրոյ զգացումը՝ նիւթին  
երգը հիւսելով։

Այսպէս Արարիչը և կինը երգուեցան ամէն  
տեղւոյ և ամէն ժամանակի մէջ, գարերու  
ըմբռնման համաձայն և ժամանակամիջոցներու  
և ընկերական յեղացը լութեանց ամենէն նուրբ  
պէսպիսութեանց նրբերանդ զրոշմներէն աղ-

գուելով, այնպէս որ այն երդը որ մարդ իր քաղաքակրթութեան հիմն դրած օրէն մինչեւ այսօր երդեց կամ զերեցիկ կերպով արտազեց, պատկերը եղաւ իր կեանքին կամ էռւ թեան:

Մեր գարն ալ շարունակեց այն ընթացքը որ մարդկային քաղաքակրթութեան հիմը զրուած օրէն կը սկսէր և արուեստները ու զիտութիւնները ալ աւելի կատարելութեան հասցընելու ջանքով արտազեց գեղարուեստներ եղանակաւ որուած քիչ մը աւելի դրական շեշտերով:

Սիայն այս դարուն մէջ, գաղափարականութիւնը տեղի կու տար նիւթապաշտութեան և կրօնը նախապաշտում կը համարուէր, կորսընցնելով շատ բան իր վեհութենէն և կինը առնական ոյժ մը երեւան հանելու տպել փորձով՝ պատճառ կը ըլլար սպաննելու մասսմբ այն ձգտումը որ տղամարդը կը կապէր քնքուշէակին:

Բայց այս դրականացման մէջ դարձեալ նիւթականութիւնը ճշմարիտ ցայց տալու էական պէտքը արտազեց գրականութիւն մը որ ամէնէն աւելի ճշմարտութիւն, իսկութիւն, և պատճառ կը փնտուէր: Ահա ասոր համար էր որ այս դարը բազգատող, դատող և եղբակացնող դարը կը դառնար, առանց այս զուտ նիւթական և չորս արդիւնքները ձեռք բերելու համար գրականութիւնը արհամարհէւր:

ԺԹԸ դարու գրականութիւնը բազգատութեան, դատումի և եղբակացութեան ողուզով նիւթական արդիւնքները ըլլալով՝ հասաւ արդիւնքներու որոնք զինքը բազգատու մղեցին և ահա ճնաւ բազուքութ դրականութիւնը: Զի՞ բաղդատութիւնը

քաղաքական կարգին (ordre politique) քանի մը ձեռքբերու տակ խաղալիք եղած ըլլալը ցայց տալով պատճառ եղաւ որ ծողովուրդներ նոր կարգի մը միտին և լայն ձեռք բերելու համար բոլովքներ:

Դատողութիւնը մերժեց ընկերական կազմակերպութեան այն յոսի կազմութիւնը որ ստրուկ և աէր, գերի և ազատ կ'ընդունէր և պատճառ եղաւ որ ազգեր հաւասարութեան սկզբունքը ընդգրկէին և զայն ձեռք բերելու համար դարձեալ բոլովքներ:

Ազնուականին առանձնաշնորհումներուն կեղեքի հանգամանքը տեսնելով մարդ հասաւ սա եղբակացութեան թէ պէտք էր ծՈՐ դարու տնտեսական յեղաշրջումը աւարտել՝ աշատելով հողը և աշխատասութիւնը և ասոր համար գտարձեալ բոլովքեց:

Այսպէս բազգատութիւնը, դատողութիւնը և եղբակացութիւնը պատճառ եղաւ երեսակ զիմանը բազուքներու, որոնք դարուս առաջադրութեան երես զլխաւոր պատճառները դարձան:

Ա. Քաղաքական պատճառ (Cause politique)

Բ. Ընկերական պատճառ (Cause sociale)

Գ. Տնտեսական պատճառ (Cause économique)

Այս էական պատճառներէն ճնունդ առած կաղմակերպութեան մը մէջ, բոլովքի մը նպատական հանելու զինգակ տեսնութիւնները չափէն աւելի նիւթականացուցին դարը և ճնունդ տուին իրավաշատութեան որ դարուս եղբակացութիւնը եղաւ:

Բողոքի այս յարատեւ մըմունջին մէջ կինն  
ալ իր բաժինը ունենալու համար, չվարանեցաւ  
ինքն ալ բողոքադի դիրը ստանձնել և ինքինքն՝  
կեղեցւած, անիրաւուած, կաշկանդուած հաւ  
մարելով անկախ և ազատ ըլլալու, առնական  
զբաղումներով պարապելու և կերջապէս էրիկ  
մարդուն հետ մրցելու իրաւունքը ձեռք բերել  
նկրտելով ձնունդ տուաւ նոր վարդապետու-  
թեան մը՝ ֆիմինելովի:

Եւ - ահա դարուս այսքան կարեւոր ար-  
գիւնքներու ամէնէն յիտինին՝ ֆիմինելովին մեր  
մէջ գտած արձագանքին գլխաւոր գերակատա-  
րին՝ Տիկին Սրբունի Տիւսութ Փաշայի ուսոււմ-  
նասիրութիւնը առանձին հրատարակելով նպաշ-  
տակ ունինք՝ եթէ ոչ ուրիշ բան գէթ նախա-  
փորձը ընել ժթրդ գարու հայ մտաւորական  
կեանքին կրած յեղաշրջութեանց մէկ կողմը  
երեան հանելու:

Եւ - թող ներեն մեր ընթերցողները երբ մեր  
այս նախափորձը զերծ չտեսնան թերութիւն-  
ներէ և մանաւանդ թող ներողամիտ գտնուեն  
երբ տեսնեն պարագաններ որոնք չեն յիշա-  
տակուած գիրքին մէջ կամ մեղի անծանօթ  
ըլլալուն և կամ յարդելի վերապահումներու  
բերմամբ:

### Արշակ Ա. Աւազյանեան

1900 Ապրիլ 2 Կ. պոլիս

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

### ՄՐԳՈՒՀ ՏԻՒՍԱՔԻ

(Վ. Ի.Պ. Ա. Գ. Ի. Ռ.)

---

**Զ** է եղած զար մը բոլոր մարդկութեան  
պատմութեան մէջ, այսբան զօրաւոր կերպով  
կոռուզ մարդկային ընկերական կարգ ու սար-  
զին զեմ՝ որչափ անցեալ ԺԹՐԴ զարը: Բո-  
լոր մարդկութիւնը կարծես իր վիճակին կը  
դժգոհի և զոհունակութիւնը խոյս տուած է  
մարդոց մէջին:

Դարուն եղրակացութիւնը եղած է կարծես՝  
զարուս սկիզբն Եւրոպան խռովով հաւասա-  
րութեան նուիրական սկզբունքին երկու խո-  
շոր և հակաբնական ծայրայեղութիւններն,  
որոնք մարդկային ընկերական կազմակեր-  
պութեան հիմերը կործանելէ զատ՝ անոր  
շինքը կործանել, և ընտանիքը, անհատա-  
կանութիւնը՝ որ ամէնէն աւելին է – աշխա-  
տութիւնը սպաննել կը ջանան: Այս երկու

ծայրայելութիւններն են, ընկերվարութիւնը՝ (socialisme), որ բնութենէն իսկ մարդուն չհնորհուած հաւասարութիւնը՝ մարդուն տալու անօրինակ և անտեղի նպատակաւ, աշխատութիւնը սպաննել կը ձգտի, մարդոց ինչքերուն հաւասար բաժանում քարոզելով. իսկ երկրորդն է ֆեմինիզմ (feminisme). որ կնոջ առնական կերպարանքով կեանքի ասպարեզին վրայ երեսումը և անով զեղեցիկ սեռին՝ տղեղ սեռին հետ մրցիլը կը պահանջէ՝ ամէն ասպարեզի մէջ։ Այս տղեղ ձգտումը. որով կինը իր հրապոյըններէն շատ բան պիտի կորանցնէր և ընտանիքը լրումի մը պիտի մատնէր, կնոջ ազատագրութեան սուրբ անունին տակ քողարկուած՝ կնոջ մայրական պաշտօնին բացարձակ մոռացումը կը հարթէր։ Կինը այս անօրինակ ձգտումով՝ ինքինքը ցոյց կու տար իբրև կաշկանդուած խեղդուած և անիրաւուած էակ մը, և կը բողոքէր բոլոր այն ընկերական կապանքներուն դէմ, որով զինքը տան մէջ փակուելու դատապարտելէ զատ՝ իր անձնիշխանութեան կը վնասէին, իբրեն չմոյլատրելով որ իր ու զածը ընէ, այլ ամէն պարագայի մէջ իրմէն վեր դասիելզվ այրը և անոր զերիշխանութեան ենթարկելով կինը։

Այս երկու տարօրինակ շարժումները ու բոնք տարօրինակ կերպով ալ տարածուած են Արեւմուտքի մէջ, ժամանակին շատ առաջ, ատոնց առաւելութիւնները և թերութիւնները զնահատող կամ քննադատող միտքերշանեցող ծողովուրզի մը՝ Հայ ժողովարդին՝ բարողուեցան։

«Երկրագորցութիւն», ընկերվարութեան սկզբունքները կը բարովէր ժողովուրդի մը որ զայն հասկնալու կարող չէ, և Արբուհի Տիւսար իր երեք վեպերով՝ «Մայտա», «Սիրանոյշ» և «Արաքսիա», կը մացնէր ֆեմինիզմի սկզբունքները, իր շորջը ահազին աղմանկ հանելով և լրագրական պայցարի մը ծնունդ տալով։

Տիկին Տիւսար 1870—1890 զրական շարժումին մէջ երիցագոյն կին զրովը կը հանվիսանայ և իր նոր զաղափարներով նորանշան երեսոյթ մը։ Ուսափ կ'արմէ իրմով զբաղել մանաւանդ որ հիմա այլ եւս գործունէութենէ զարրած, անցեալ սերունդի մը մէջ ապրած ըլլալու տպաւորութիւնը կ'ընէ մեր վրայ այսօր, ուր այլ եւս անոյշ յիշատակ մը եղած է գործող հայ կանանց սակաւաթիւ շրջանակին մէջ։

Տիկին Տիւսարի ուսումնասիրութիւնը՝

միանգամայն հայ կնոջ զրական հրապարակի  
վրայ երեւման և զործունէութեան առաջին  
էջերէն մէկն է:

\* \*

Տիկին Տիւսարի զործերուն հոգին ըմբռնե-  
լու համար անհրաժեշտ է զիանալ իր կեան-  
քը և այն միջավայրը ուր ապրեցաւ, վասն  
զի Տիկին Տիւսար խորապէս ազդուած է  
ասոնցմէ:

Երբէք նիւթական նեղութիւն չէ բաշած՝  
և այդ մասին զրեթէ երջանիկ եղած է, մեր  
գրողներուն մէջ զրեթէ բացառութիւն մը  
կազմելով։ Իր ընտանեկան կեանքին մէջ  
լուրջ և զարգացեալ մօր մը՝ Տիկին Նազը-  
վահանի խնամքը վայելած է, և որուն շատ  
բան կը պարափի իր զարդնոցապեան իր մարքին  
որուն պարաստովը եղած է իր մայրը։

Եւ արգարեւ Տիկին Նազը Վահան, մայրը  
Տիկին Տիւսար փաշայի, « մայր Էք եղական,  
մայր պաշտելի և փարելի »։

Տիկին Տիւսար, մանկութեան օրերուն մէջ  
կորսունցած է իր հայրը, և իր եղբօրը հետ  
որբ մնացած է, իր մօրը ինամոց տակ որ  
իրենց թէ մայր, թէ հայր և թէ միանգա-

մայն կատարեալ զաստիարակուհի եղած է։  
Տիկին Տիւսար ինքն ինկ իր զըշով խիստ  
գեղեցիկ կը սահմանէ իր մայրը, երբ կ'ըսէ  
թէ «նա մատուցած ծառայութեանց նկատ-  
մամբ յիշողութիւն չունէր. պարզեւածը կը  
մնանար, ընկունածը յիշելու համար միայն։  
Իւր մայրենի սիրոյն հետ ի պայքար կը  
մննէր, միայն այն անսահման զգացումը  
հիբացելոց օգնելու և զիտութեան լրաց մեր  
ազգային մութ խուսերուն մէջ տարածելու<sup>1</sup>»։

Եւ իրաւամբ Տիկին Նազը Վահան բաց-  
առութիւն մըն էր մեր մէջ. զի երբ զեռ մեր  
մէջ զաստիարակութեան նշոյները չէին տա-  
րածուած՝ մանաւանդ հայ կանանց մէջ —  
նազելի՝ զուսարը Արդումանեանց ընտանի-  
քին, հակառակ տիրող նախապաշտումնե-  
րուն՝ կը սորվի հայերէնէն զատ Փրանսերէն  
և յունարէն, այն տարիներուն մէջ ուր գեռ  
կանայք հայերէն իսկ չէին զիտեր։

Պարզիս Վահաննեանի հետ կ'ամսւանանայ  
և շուտով այրիանալով, մայր և հայր կը  
հանդիսանայ իրեն երկու որբերուն, որոնց  
վրայ կ'աւելնան իր եղբօր Միքայէլ Արքու-  
մանեանի երկու որբերը։

Տիկին Նազելի Սարգիս վահանեանի  
ժրազրութիւնը կոնչ բարեմասնութեանց վրայ կը  
բարդուի , կոթիչի , արթուն խնամակալի  
պաշտօնը , որոնց մէջ պէտք եղածէ աւելի  
գերիվերոյ կը հանդիսանայ , հասցնելով ո-  
րինակելի դաստիարակութեամբ զաւակներ ,  
Յովհաննէս վահանեան և Սրբուհի Տիւսար ,  
և քեռորդիք՝ Տիկ . Տիրուհի Կոստանեան և  
Օր . Երմանիա Աղջումանեան :

Այս ընտանեկան պարտականութեանց  
մէջ չմոռցաւ իր հանրային պարտականու-  
թիւնները , և Օրթագիւղը՝ Պոլսոյ իգական  
զարդացման կերպոնը բարձուց , Ա . Հոփիսի-  
մեանց վարժարանը բարձրագոյն կրթարանի  
աստիճանին բարձրացնելով : Նաեւ օդնած է  
Գալֆայեան Որբանոցին , Համազգեաց վար-  
ժարանին , Նարեկեան վարժարանին , և առ-  
հասարակ ուրիշ կրթարաններու : Ինքն ա-  
ռաջինը եղած է բարեզրծական ընկերու-  
թեանց պէտքը զգացողներուն , և ինքը կազ-  
մած է մեր իգական ընկերութեանց անդրա-  
նիկը՝ Աղքատախնամ Տիկնանց ընկերու-  
թիւնը : Խոկ Գալոցաւէր Տիկնանց ընկերու-  
թիւնը կազմուած է՝ իր Հոփիսիմեանց սա-  
հուհիներէն , որոնց նախագահութիւնը պահեց  
մինչեւ իր մահուան օրերը :

Այսպիսի մօր մը զաւակ էր Տիկին Տիւսար  
որ թէ և չունեցաւ այն կորովը և հանրային  
գործունեութիւնը որ ունեցաւ իր մայրը , բայց  
անոր ձիրքերուն վրայ աւելցուց մէկ հատ մը  
եւս , որ է դրականութեան ցաւալելու ջանքը :

Տիկին Տիւսար իր աղջիկութեան շրջա-  
նին մէջ թէպէտե գրել սկսած է , սակայն  
զինքը շրջապատող միջավայրին համակեր-  
պելով հրապարակ չէ եղած :

Իր գգացումներն են որ զինքը մզած են  
գրելու և մէկ անգամ գրել սկսելէ յետոյ իր  
գգացումներէն արտադրուած զաղափարները  
պաշտպանելու , առանց երբեք շահու ակնկա-  
լութեան :

Իր կեանքին մէջ երկրորդ գործունեութեան  
մը ունեցած է , և թերեւս իր զրական գոր-  
ծունեութիւնը ատէկ ծագում առած է : Տիկին  
Տիւսար հայ իգական սեպին նախաձեռնու-  
թեամբ կազմուած բոլոր ընկերութեանց նա-  
խաձեռնարկներէն և ամէնէն գործոն անդրա-  
ներէն մէկը եղած է :

Իր առաջին գործը « Աշխարհաբար <sup>1</sup> Հայ

1. Տիւսար իր այս գործին վրայ « Աշխար-  
հաբար » կ'ու դպագրէ վախանակ « Աշխարհա-  
բար »-ի , զոր մենք եւս պահեցէնք քանի ան-  
գամ ո՞ր գերքը յիշել պէտք եղաւ :

լեզուն» (1880) հրապարակ հանած է, նոյն իսկ ի նպաստ գպրցաւէր հայուհեաց ընկերութեան, որուն թերեւ նիւթական նպաստ մը ընելու նպաստակաւ գրիչը ձեռք առած է ի սկզբան։

Իսկ իր վեպերը իր ընթերցմանց և իր մօրը բարզական կարող ազդեցութեան արդինքն են, որ իրեն կարդացուած էր «ընկերական և կրօնական զեղծմանց զէմ» բողոքող հեղինակներ, որոնց վրայ կ'աւելու նար նաև մայրական քաջալերը, ինչպէս որ կ'ըսէ ինքն եւս, թէ «մանաւանդ քաջալերուցեաց մօր զարդացած և լուրջ զաղափարներէն, . . . . Ոչինչ այնչափ զօրաւոր է որչափ մայրենի խրախոյսը. ուստի ահճիս հետ կ'աճէր յիս զեղծմանց զէմ թշնամութիւն և արդարութեան համար սէր. բայց սէր մ'անզօր և անխօս, զի ապրած միջավայրութեան կը զատապարակը լեզուս»։

Այդ կապանքը կը խզուէր երբ իրեն «բազգակից» կ'ըլլար «զեղարուեստի զաւակմի», այն էր Տիւսաբ փաշա, որ ի սկզբան իր երաժշտութեան դասասուն եղած և որուն հետ յետոյ ամուսնացած էր։ Այս ամսապատեհ համարելու է, բանի որ ատիկա զրգին

եղած է իր հրապարակ ելլելուն. որուն ակնարկելով կ'ըսէ, թէ «ներդաշնակութեան աշխարհներուն մէջ ազատորէն զեգերազ ճոխ միտքը բնականապէս սահմանափակ միջամիտը բնականապէս և նախապաշարմանց թշնամին վայրներու և նախապաշարմանց թշնամին ըլլալով, ազատ թողուց զիս մտածելու և բողոքելու»։

Ինըը վէպի ձեւին տակ իր գաղափարները արտայայտելու մղուած է, «Ճշմարտութիւնը ախորմելի ձեւի ներքեւ յայտնելու» համար. և «Հանճարեղ և ներողամիտա բարեկամներէ» թելազրուած «որոնց ձայնը միշտ ազգեցութիւն ունեցած է» իր վրայ։

Բայց երանի թէ «Ճշմարտութիւնը ախորմելի ձեւի ներքեւ յայտնելու» և բարեկամները թելազրութեան անսալու գաղափարը ունեցած չըլլար, զի իր վէպերուն մէջ կամ ճշմարտութիւնը ախորմելի ըլլալու ձեւին մնասուած կամ ախորմելի ձեւը (այսինքն վէպը) ճշմարտութիւնը յայտնելու չափէն մնասուած մանաւանդ անոր համար որ հայ ժողով, մանաւանդ անոր համար որ հայ ժողովուրդին վէպ զրելու ամէնէն մեծ պայմաններէն մէկը, ժողովուրդը կամ մանաւանդ ամիկը ուսումնասիրելու առիթ և պատճենաբար թիւն չէ ունեցած, անկէ շատ հետու ամբար ըլլալով. որով ժողովարդին սարքին լուսաւութիւնը առաջանակ է»։

բուն համար այն ճշմարտութիւնը որ բացատրուել կ'ուզուի՝ շատ հեռու և անրմբների մնացած է և պիտի մնայ, եթէ երբեք այդ ձեւին մէջ արտայայտուի: Թէիւ անուրանաւելի ճշմարտութիւն մըն է որ ինքը իր ոչ մէկ գաղափարը իր բայոր մերկութեան մէջ պարզեցը լնդպրկած է, և ոչ մէկ վայրիկեան մը զպրած է անկեղծ ըլլալէ, վասնզի ոչ ար-  
քարի-պատճեան մը ունի և ոչ ալ շահ կեղծիցն մէջ, որ ամէնին առաջ խլուած է իր նկարագրէն՝ որ խնամեալ և ազատ կրթութեան մը ամէն տպաւորութիւնները կրած է:

Ինքն անկեղծ արհամարհող մը եղած է «կեղծաւոր պատշաճութեանց և քաջութիւն ունեցած է ըսելու ճշմարտութիւններ, որոնց առջեւեն զարհուրած ետ ետ պիտի փախչէր մեր պշրասէր կիներուն ծիծիուն առաքինութիւնը: Եւ այդ ճշմարտութիւնները ներկայացուցած է մեղի ոչ թէ ժապաւէնով փաթթած, այլ բաց թուղթի վրայ, լուրջ, պարզ, և անաշառ, ինչպէս է իր վրայ ամէն բան, նայուածքը, մպիտը, կեցուածքը, մինչեւ արդուզարդն անգամ», սեռակից գրողի մը մէկ նուրբ ու ճշգրիտ դատողութեան համաձայն:

Անական կորով մը ունեցած է կառւելու

համար իր գաղափարները բննագատողներուն հանդէս, ինչպէս որ առնական եղած ունեցած է, որի մուտքավոր է գործունէութեամբը: «Փառքի օրեր ունեցած է, ազնիւ հոգիներու սէր՝ և շար սիրաւերու նախանձ աղղելու չափ»:

Այնկուն կամք ունեցած է համոզուելու տեղ համոզելու համար բոլոր «Փէմինիզմի»ի հակառակողները, և թէրեւս ինքն զեր պիտի շարունակեր պայյբարը, երբ տխուր պարագայ մը, ցաւատիթ մահ մը՝ չգարհարուածել այդ խորսնի հոգին, խորասկելով, փշրելով անոր կորով և փառասիրութիւննը, իր վաղամեսիկ աղջկան (Տօնին անուն) մը գերեզմանին վրայ: Բայց այս մահը կը փշրէր նաևս իր գատին՝ կնոջ ազատագրութեան զատին՝ շէն բը, երբ նոյն իսկ ինքն իր օրինակովը կու թէ կինը «մայր» է ագայ ապացուցանել, թէ կինը «մայր» է ամէն բանէ առաջ և ամէն բանէ աւելի:

Այս մահը՝ այլ եւս լուսութեան կը գատապարտէր Ցիկին Ցիւսարը, որ երկարաւես սուզի մը խոհանքներուն մատնուած՝ այլեւս զրիչ ձեռք չառաւ, իր սուզին ծանրութեան տակ կը ած և վհատած իր կոչումէն հրաժարելով, նոյն իսկ հոգիբանական իր մէկ նուրբ վիտողութեան համաձայն, ուր արանց «ցան ուժգին» կը գտնէր «բայց կարձա-

տեւ, կանանցը՝ շատ աւելի երկարատեւ և  
երբեմն ցմահ» շարունակուող :

Ասիկա ճշմարտութիւն մըն էր և միեւնոյն  
տեսն իր զատին արմատական հերքումներէն  
մէկը . վասն զի Բ՞նչ պիտի ըլլար մարգիային  
ընկերութեան վիճակը, եթէ կիները զայն  
վարէին և ստանային այնպիսի պատասխա-  
նատուութիւններ՝ որոնք մահ մը բոլորովին  
մոցնել տար . բան մը որ չի տեսնուիր Էրիկ  
մարդոց մէջ, որոնք արցոները զեռ իրենց  
աչքերնուն մէջ չցամքած, իրենց գործին կը  
վերադառնան, նոյն իսկ զաւակի մը յուղար-  
կաւորութեան հետեւեալ օրը, թէ և իրենց  
սրտի մէջ կրելով մահուան կսկիծը որով կը  
տառապին բայց երբեք իրենց կոչումէն չեն  
հրաժարեր . ինչ որ ըրաւ Տիկին Տիւսար և  
ինչպէս որ պիտի ընկը նաեւ մի որ և իցէ  
կին, որ անագորոյն մահուան մը բոլոր դառ-  
նութիւնը և վիշտը կրած ու զգացած է :

Այսօր Տիկին Տիւսար՝ այդ միեւնոյն ազ-  
գեցութեան տակ՝ մեր կիներուն զրական և  
կրթական գործունէութեան առաջնորդը հան-  
դիսանալէ յետոյ, Այ-Մթէֆանօյի մէկ խորշը  
առանձին կ'ապրի, բոլորովին անցեալ սե-  
րունդին վերաբերած ըլլալու պէս, և այսօր  
իր երկերը ձեռք կ'առնենք, մենք՝ զեռ

երկլուաններ՝ կը զարմանանք կնոջ մը այն  
յանդգնութեան վրայ՝ որ 1880—90 շրջանին  
մէջ թէ զրական հրապարակ ելլալ յանդգնած  
է, և թէ ընդհանրութեան հակառակ գաղա-  
փար մը տարածած է :

Մեր մէջ ինքն առաջին գաղափարի կինը  
եղած է, հոգ չէ թէ իր գաղափարները ծայ-  
րայեղութիւններ եղած ըլլան, որոնք միա-  
նալով զգացումներու ծայրայեղութեան, մատ-  
չելի չըլլան ամէն ուղեղներու :

Իր գաղափարները թարմ են, մոցնել  
տալու չափ իրենց կեղեւին չորսթիւնը .  
ուժով են բաւելու չափ ցամքը միօրինակու-  
թիւնը զանոնք արտայայտող արուեստին, որ  
այնքան լայն ու փողփողուն չոծ ու երփն-  
երանդ է մեր ժամանակին մէջ :

Իբր կին զրոյ՝ այրերէ ազգուած է և հա-  
կառակ կնոջ զատը պաշտպանելու ձգտումին,  
այր մարդու զրականութիւն մը ըրած է,  
խորհուզի, պատճառաբանողի զրականութիւն  
մը, ուր զգայնութիւնը չէ մեծ տեղ բանողը,  
և ուր պէտք էր որ բռնէր իբր կնոջ մը ար-  
տազրութիւնը :

\* \* \*

Տիկին Տիւսաբի գրական դաստիարակութիւնը, գրեթէ ամբողջ ազգին, շատ ընդարձակ եղած կը թուի : Դպրոցական մէջ ալյայրի մէջ չէ կրթուած, այլ տան մէջ մասնաւոր դասեր առած է :

Ուսած է գրանսերէն, իր մայրենի լեզուն ալ աւելի գօրաւոր կերպով, և հայերէն խիստ չափաւոր, Մկրտիչ Պէջիքթաշլեանէ որուն համար համցման բաժին մը ունի, և իր երկերուն լեզուին մէջ խորապէս զրոշմուած կը տեսնուի Պէջիքթաշլեանի գրաբարիստն ոճը :

Իր «Աշխարհարառ Հայ լեզու» գործին մէջ (1880) Գորեանի և Օտեանի աշխարհաբարին առանց մէկ տող նույրելու, Պէջիքթաշլեանը կը բարձրացնէ մինչեւ զայն «Միջն» կոչելու աստիճան :

«Իւր կարձատեւ կեանքն ազգային առաջնիմութեան նույրեց, աշխարհաբառին մասնաւոր կերպարանը մը տուաւ, իւր ոճոյն զարցմանալի գեղեցկութեամբը և թատերական ներկասիրութեամբը», կ'ըսէ, և կ'աւելցնէ այնպիսի գովեստներ որոնց կողմանակալ ողին

ուրիշ բանով չենք կրնար մեկնել եթէ ոչ այն յարգանքով զոր ունեցած է զէպ ի իւր ուսուցիչը : Իմր այդ գործին մէջ յայտնած բաւական ուղիղ դատողութիւնները մեծ մասմբ ընդունելի են, բայց միայն իր լիզուն չափէն աւելի գրաբարի մօտ եղած է:

Բայց իր լիզուին մէջ ժամանակին հոսանքին հետեւելու ձիգ մը կ'երեւայ այնպէս որ Մայտա (1883), Սիրանուշ (1884) և Արաբսիւա կամ վարժուանին (1887) հետզհետէ աւելի բարւորած լեզու մը կը ներկայացնեն, բայց միշտ իրենց ժամանակին ետ մնացած, այնպէս որ իր ամէնէն վերջին գործին ոճը 1887ի աշխարհաբարը ըլլալէ տակաւին շատ հետի է:

Զեմ կարծեր որ հայերէնը նպաստած է, իր մտաւոր զարգացման, բայց գրանսերէնը՝ որուն քաջ աեղեակ ըլլալը ըսինք, մեծապէս նպաստած է իր վիպագրական կարողութիւնը մշակելու:

Գրանսերէնը և ֆրանսացին շատ տեղ գրաւած են իր գործերուն մէջ որոնց վրայ հիացումով կը խօսի, կամ թէ այնպէս՝ ինչպէս որ ֆրանսացի մը պիտի խօսէր իր հայրենակիցներուն կամ իր երկրին վրայ : «Օտարականը» կ'ըսէ «կը կարծէ երկրորդ

Հայրենիք մը զանալ ի Փարփկ՝ մարգկութեան Հայրենիքը<sup>1</sup> :

Եւ ճիշտ Փրանսացիի մը պէս կը մոտածէ երբ «Գաղղիոյ պատմութիւնը՝ բոլոր ազգաց պատմութիւնը» ըլլալ կը կարծէ, և երբ Փրանսական բարերու ազտուա կողմերը արդարացնել կը ջանայ մեծյնելով «Գաղղիան որդւոցը զգացմամբը, տաղանգովը, ու հրաշագործութեամբը» ուր իբր «Լուսաւորեալ ընկերութեան կեզրոնատեղին» զարմանալի չժուիր «բարուց ապականութիւնը . . . մասնաւոր կարգի մէջ, ինչպէս կը հանդիպի ամէն մեծ մայրաբազարաց նկատմամբ» :

Եւ պիտի զարմանայ մարգ՝ կին զրովի մը զրչին տակ այդ հիացումը մինչեւ զէպ ի զինուորը մկուած տեսնելով, և զինուորին ձիբքէն գէպ ի իր նախասիրած ազլը գովեստի բամին մը հանելով :

«Գաղղացի զինուորը կը կոռւի այն աննման հրով, պատուասիրութեամբ և քաջութեամբ, զոր կ'ազգէ հայրենեաց խանզը զիւրագրդու և ազնուական երեւակայութեանց վրայ», կ'ըսէ տեղ մը :

Այս տարապայման Փրանսամոլութիւնը

կարծես զինքը պաղեցուցած է հայութեան գաղափարէն, թէեւ իր մէջ ազգայնութեան գաղափարը հզօր կերպով շեշտուած ըլլայ: զաղափարը միշտ ստորեացուցած է և «Մայշայ տարրը միշտ ստորեացուցած է և Մայշայ տա» ի յառաջաբանին առաջին տողերուն մէջ տակ «Հայ յետարէմ աշխարհ» մը կը տեսիւ կալ «Հայ յետարէմ աշխարհ» մը կը տեսիւ այս որուն մէջ իր մայրը միայն բարձր ի գլուխ կը պարծի:

Յետարիսութեան մը՝ տուաել կամ նուազ մշմարիտ չպիտի շեշտէր այնքան իր հայեցածարիտ չպիտի անհամակիր հայեցուածըր երբ լուս վրայ անհամակիր հայեցուածըր երբ հայերու փառքը համարել շտար «Լուսակիր պատասխանել նախատանաց: Որչափ թեամբ պատասխանել մարսուի՝ այնչափ ինախատինք մ'անխօս մարսուի՝ այնչափ ինախատինք մ'անխօս մարսուի արհանապարենց համբերատարութեան և արհանապարենց համբերատարութեան և արհանապարենց համբերատարութեան կ'ըլլան»: Ասուուութեան ի նուպաստ զործած կ'ըլլան»: Ասիկա մեր ազգային արժանապատուութեան զէմ նախատինք մըն է, և միանդամայն խողուակ մը: Այն Եւրոպացիք որոնիք «փոշոր սիսալ մը: Այն Եւրոպացիք որոնիք «փոշորիկ նախատինք մի՝ կենաց և մահու իննդիր» կ'ընեն և «անխօս տանիլը վատութեան նշան» կը համարին, թող գան մեր միջավայրին և մեր պայմաններուն մէջ ապրին, և այն ատեն պիտի տեսնայ Տիկին Տիւար թէ Հայերը որչափ աւելի լաւ պահած են իրենց արուսափատուութիւնը, որքան չպիտի կրնար պահել որ և է եւրոպացի:

Քսողներ կան թէ իր երկերը մեծ մասամբ  
դաղվիերէնով խճողուած են իր ինքնազիք  
բնագրին մէջ, որ ուրիշներու ձեռքով հայե-  
ռէնի վերածուած է:

Իր ֆրանսերէնի հմտութիւնը մեծապէս  
նպաստած է իր ընթերցումներուն լայն շրո-  
ջանակ մը կազմելու համար, և մեծապէս  
ազգուած է անոնցմէ:

Կ'երեւայ թէ բոլոր ֆրանսական մատե-  
նազրութեան սումանդիք և դասական դործե-  
րուն մեծագոյն մասին ծանօթ եղած է, և  
որոնց ազգեցութիւնը զօրաւոր կերպով կ'ե-  
րեւայ իր երեք վեպերուն մէջն ալ, որ կան  
էջեր որոնք այս կամ այն հեղինակը կը  
յիշեցնեն :

Ինքնին կը խոստովանի իր ազգուած ըլ-  
լալը, երբ կը յայտաբարէ թէ «խիստ ծաղ-  
կահասակ կի տակաւին՝ երբ սկսայ կարգայ  
այնպիսի հեղինակներ՝ որբ ընկերական և  
կրօնական զեղծմանց գէմ կը բողոքէին ուժ-  
գին: Այդ բոլորն արձագանդ գտաւ սրտիս  
մէջ, մտացս մշտատեւ նիւթն եղաւ»:

Այս սնունդը ուռնացած է այն հունաէն  
որ իր մէջ բոյն զրած էր ընկերական և կրօ-  
նական զեղծմանց գէմ բողոքող հեղինակ-  
ներէն, որոնցմէ ներշնչեալ ինքն ալ անշուշտ  
նմանութիւններ պիտի բերէր անոնց:

Իր ընթերցումներու ազգեցութեան զօրա-  
ւոր կերպով արտայայտութիւնը ապացոյց  
մըն է որ իր ընթերցումները հապճեպ եղած  
մըն է այլ խորհրդածութեամբ և արդէն ալ հապ-  
ճեպով ըլլալու պէտք չունիին քանի որ ինքը  
առօրեայ հողեր չունիր: Ինքն խորհուր մը  
եղած է և սահմանափակ զրագէտ մը, որուն  
երկերուն մէջ միօրինակութիւն մը տեսական  
եղած է, բայց ասով հանդերձ մեծ զրագէտի  
մը պէս իրեն յատուկ գաղափար մը, ոկրզ-  
բունքներ, տեսութիւններ ունեցած և անսնց  
համար կուտած է, ինքն աիրական համոզում  
համար կուտած է, ինքն ալով ազատազրու-  
մունքնեցած է, այն է, ինով ազատազրու-  
մած է, առանց որ և է նիւթական ակնկալու-  
թեան, այլ միայն իր զրացումներուն յագուրդ  
տալու համար: Ոչ օրուանի կեանքը ձեռք  
տած է և ոչ ալ իր ժամանակին մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-  
տած է և ոչ ալ մօտ մանական մօտ զէպ-

թաւին:

Իր միտքը ընդհանրութեանց բարձրացած  
է և իր նայուածիքը տեղական շրջանակիէն  
զուրու ելլալով մինչեւ Փարիզ և մինչեւ Հոովլը  
թափառած է:

ինըը ամէն բանէ առաջ լուրջ եղած է,  
և չէ կրցած կնոջ փափկութիւնը արտայայ-  
տել իր գործերուն մէջ, որոնք իրենց պա-  
րունակած զազափարներովը բոլորովին առ-  
նական գրականութեան կը պատկանին:

Խորհող և միանգամայն ծանր ու խոհուն  
միաք մը ունենալով՝ լուրջ ալ արտայայտու-  
թիւն մը ունեցած է որ հզօր և զիտակից  
մտածումի մը պատեանին մէջ մտած է, բայց  
միայն այդ կեղեւը՝ չոր և «ցամաք միօրի-  
նակութեամբ» արտայայտուած է:

Իր էջերէն մեծագոյն մասն խորհողի, պատ-  
ճառաբանողի էջեր են, այնպէս որ մինչեւ  
իսկ կարգ մը անմեկնելի զգացումներ և  
նախազգացումներ խոհանքներու և պատճա-  
ռաբանութեանց մատնուած են:

Մայտա իր մատանին կորսնցնելով գիրազգ  
ըլլալու նախզգացումը կ'ունենայ և Տիկին  
Սիրա Մայտա-ի կը գրէ թէ «Համարելով  
թէ մատանոյ մի կորուստն աղետալից ըլ-  
լայ, ուրեմն պէտք է ենթաղըել թէ զայն  
անվտանգ պահելով՝ մշտատեւ երջանկութիւն  
կ'ապահովենք մեր անձին. կընա՞ս արդեօք  
զայդ հաստատել այն անձանց նկատմամբ  
որ մատանի կը կըեն»:

Ուրիշ գրող մը՝ խոհական կնոջ մը բեր-



Յիսաբ.

նին մէջ՝ իրմէն տարիքով փոքրի մը մէկ պղտիկ նախապաշարման գէմ՝ մայրական այսքան պղտիկ զիտողութիւն մը որ անոր նախապաշարման ոչնչութիւնը մատնանիշ կ'ընէր, բաւ պիտի համարէր, մանաւանդ որ այդ խօսքը զորովագութ մօր մը (կնոջ մը վերջապէս) բերնին մէջ զրուած էր, բայց Տիկին Տիւաբ առնական շեշտ մը կու տայ այդ նամակին և պատճառարանութեանց մէջ կը մղուի, շարունակելով թէ «կ'ընդունիմ թէ մատանին կորուսած մարդը տարաբախտ եղած ըլլայ, բայց ոչ թէ այդ զրկման պատճառաւ, այլ անտեսանելի, աննշմարելի և հետեւաբար անզիմազրելի պատճառներով» որը զանազան իրերու ծնունդ տուին տիսուր վերջաւորութիւն մ'առնենալով մեր նկատմամբ։ Բայց ինչ որ մենք վերջացած կը համարինք՝ շարունակութիւն մ'է, որ նոր իշեր երեւան կը հանէ, մէկը միւսին յաջորդել կու տայ, ուրիշ հետեւութիւն մի կ'արտազրէ, ուրիշ մի ծագում կու տայ, որով հետզետէ իրաց շարունակութիւնը կը հաստատուի։ Մէկ պատճառէ ուրիշ բիւրաւոր պատճառներ յառաջ կու զան, տարբեր ազգեցութիւններ կ'ունենան, տարբեր շարժումներ կ'արտազրեն, տարբեր եղբակացութիւն-

ներ կը գոյացնեն, տարբեր զգացմանց ծնունդ կու տան։

Ամէն մարդ առաւել կամ նուազ բաժին մ'ունի այս ընդհանութը շարժումէն, և սովորաբար ինչ որ մաս է ամբողջութիւն կ'ենթագրուի, ինչ որ հետեւանը է պատճառ։ Թաղրուի, ինչ որ հետեւանը է պատճառ։ Խորհրդագութեանց ամբողջութիւն մը որ մարդը հեփացնել կու տայ իր ուժնութեամբը, որ աւելի իմաստասերի մը բերնին մէջ զնել կը վայլէր քան թէ կնոջ մը՝ որ կը խրատէ նախապաշարումի մը կարեւորութիւն շտալ կամ նախազգացում մը արհամարհել։

Այս պատճառաբանով և խորհող տրամադրութիւններով օմտուած միագը բանաստեղծ մը ըլլալէ հեռու եղած է. հակառակ կին մը ըլլալուն և մայր մըն ալ եղած ըլլալուն։ «Սիրանոյշ»ի սկիզբը իր մօրը Տիկին Նազը վահանի յիշատակին նուիրեալ ձօնը ցոյց կու տայ իր բանաստեղծական տրամադրութեանց չափաւորութիւնը, որուն ապացոյց կընանք համարել իրեն ոտանաւոր զրութիւններն անել շունենալը, բաց ի մէկ հատէ մը — այն ալ ոչ յանգաւոր — որ աւելի ներբողեան մըն է քան թէ բանաստեղծութիւն։

Այս միակ — եթէ չենք սիալիր — ոտանաւոր զրութիւնը հրատարակուած է Պէշիբ-

թաշլեանի մատենագրութեան յառաջաբանին մէջ<sup>1</sup>, ուր Օրիորդն Արքուչի վկահանեան՝ իր դաստիարակին Մ. Պէշիբթաշլեանի գովիսարը կը հիաէ, ճիշդ նման «Աշխարհաբառ հայ լեզու»ին մէջ զրածին՝ որ անոր արձակ մէկ կրկնութիւնը կրնայ համարուիլ:

Բայց Տիկին Տիւսաբի բանաստեղծ մը ըըլլալը արդեկը չէ եղած իրեն վարպետ գծող մը ըըլլալու, ուր մեծապէս յաջողած կ'երեւայ:

Տիկին Տիւսաբի գործը ծայրէ ի ծայր բողոքը մը և զարափարի մը պաշտպանութիւն է, և ամէն էջին մէջ յուզմունքի հետք կը դանէք: Մարդկային կեանքին առջեւ տրտմութիւնը, բնութեան խորհուրդին առջեւ վրգովումը, և կնոջ էական կիրքը՝ խանդաղատանքը (մանաւանդ «Արաբսկա այի մէջ») մեծ տեղ կը բռնեն իր վեպերուն մէջ:

Բնութեան վրայ հիացող մը եղած է, և Վոսփորը իր նախասիրած վայրերէն մէկն է, որ շարունակ իրեն երեք վեպերուն ալ նիւթ մատակարարած է: Տիկին Տիւսաբ գեղեցկագիտական նրութեանց ալ կարեւորութիւն տուած է, և իր արուեստը կանոնաւոր ընելու ջանք մը ընելէ ետ չէ կեցած:

4. 1874ին, որով իր տպագիր հրատարակութեանց առաջին աւ կրնայ սեպուիլ:

Իր ձաշակը կ'արտայայտէ իր վեպերուն մէջ և զրած տաեն՝ եթէ երբեմն բացատրութիւններուն մէջին ընտրութիւն մ'ընելու և զանոնիք լաւագոյն կարգով մը շղթայելու մէջ զանոնիք լաւագոյն կարգով աւելի հայ լեզուին կը թերանայ, պատճառը աւելի հայ լեզուին կը թերանայ, պատճառը աւելի հայ լեզուին այնքան տեր ըըլլալն է որքան որ է ֆրանսերէնի:

Բայց նոյն իսկ այս թերութիւններովը հանդերձ՝ լեզուական պայթարին մէջ մտած է և զարմանալի է որ բաւական ողջամիտ կարծիքներ յայտնած է «Աշխարհաբառ հայ կարծիքներ յայտնած է ասով հանդերձ լեզու», գործին մէջ: Բայց ասով հանդերձ իր լեզուն չէ մարդած ինչպէս ըսինք և զրաբարախան ոճ մը ի գործ դրած է:

Տիկին Տիւսաբ բոլորովին անկախ և առանց որ և կապով կաշկանդուած ըըլլալու, կրցած է իր անհատականութիւնը բարձր պահանջներէն, որոնց Կարհամարհանքի ակնարկով մը նայած և հպարտ շեշտելով մը պաշտպանած է իր սկզբունքները, որոնց նշանակած է ակնարկութեան վրայ չափէն աւելի վատահ՝ նշանակած է ակնարկութիւն քան չին պահանջներ այնքան հպարտութիւն քան չին պահանջների ակնկալութեամբ որքան որ կը պահանջնուի ակնկալութեամբ և յոյսով լեցուն զրութիւնները, որ ապագայէն կը սպասէ իր գնահատումը: Օրինակի համար չափէն աւելի կարեւորութիւն կու տայ

իր գործին – բան մը որ ինքն գնահատելու չէր – երբ «Սիրանոյշ»ի յառաջաբանին մէջ կ'ըսէ, թէ «գուցէ յանզուղն անուանեն զիս զարձեալ այս յայտարարութեանցս համար, բայց ինչ որ ոմանց համար յանզուղնութիւն է, ինձ համար պարզապէս պարտականութիւն մ'է: Տիսնել չայն և ծածկել զայն հարուածուելու և հալածուելու երկիւղիւ՝ արդարեւ հոգւոյ արիութիւն չի յայտներ: Մէս մի մարդ որ կը կարծէ նշմարել անիրաւութիւն մը և զայն կը լու՛ ընզուկը արդարութեան գողութիւն կը գործէ»:

Ահա կարծիքներ և խօսքեր որոնք աւելի սրամիտ ընթերցողին ուշիմութենին սպասելու էր ինք՝ քան թէ ինքն իսկ իրեն ըսածներուն ճշմարտութեան համար իբր փաստգործածել:

Նյոնպէս զեպքերէն խորհրդածութիւններ հանելու խխտ ենթակայ եղած է, և իր վեպերը ծայրէ ի ծայր չափազանց բեռնաւորուած են այնպիսի խորհրդածութիւններով՝ որոնք վկային նպատակը ըլլալով՝ ընթերցողը ինքնին եզրակացնելու էր:

Բայց չափազանցութիւնը պատճառ մը չէ – և թերեւ առաւելութիւն մը ոմանց համար – որ իր խորհրդածութիւնները բարձր

ըլլալէ և իր պատկերները – սրոնց խնամք տարած կ'երեւայ – վասվառն ըլլալէ դադրին:

Տիկին Տիւսար իսանզավառ երեւակայող մըն ալ եղած է, և երեւակայութեան թոհչ տուող գեղարուեսաներուն մէջ, մասնաւորապէս երաժշտութեան տարապայման ոէր ցոյց կու այս: «Երաժշտութիւնը հոգիները միսիթարելու, բարւոքելու և արիացնելու նըւպաստած է միշտ, ազգաց կացութեան հապատակ արիշտինի, թուլամորթ թէ վսիր, ժակերպելով. վայրենի, թուլամորթ թէ վսիր, ժողովրդոց ճաշակաց պատկերը հանդիսաւուցուցած է: Արտերը քաղցր երկերով առ գեցուցած է և կամ վսեմ վանկերով զեցիկն տարած է և կամ վսեմ վանկերով ի հոգ մղած է մեծ զատի, մեծ ի հուր ի բոց մղած է: Ուժելու, ուշիզբան ի պաշտպանութիւն: Աղօթելու, ուշիպանալու և հառաջելու համար, տարբեր ձայներ կը մատակարարէ երաժշտութիւնը, ուրիշներ կը մատակարարէ երաժշտութիւնը, ուրիշներ ալ իրենց տեսակին մէջ եղական են ու հոգեզրաւ: Ով որ անտարբեր կը մնայ են ու հոգեզրաւ: Ով որ անտարբեր կը մնայ նուազարանի անդիմազբելի ազգեցութեանն՝ զպայաբանը մի նուազ ունի և կամ անզորդ ծածութենէ կատարելապէս ժանզահար է ծածութենէ կատարելապէս ժանզահար է այն»: Ճուղիայի նկարագիրին մէջ այս տաղերը կը սպազին, որոնք կարծես իր գէպ ի երաժշտութիւնը կիրթ ճաշակին ծնունդ կ'առնեն. իսկ Վիրճինիօյի նկարագիրին մէջ կը

կասի, և չկրնար երեւան հանել նկարչութեան գեղեցկազիտական կողմը : Ասիկա անշուշան նկարչութեան մօտ ապրած չըլլալէն է, որպան որ մօտ ապրած է երաժշտութեան :

\*  
\* \*

Տիկին Տիւսաբ իրեւ իմաստասիրական խնդիր մը յուղող վիպասան, իրեն յատուկ եղանակով մը ուսումնափրած է անշուշա այն ընկերութիւնը որուն նախապաշարմանց, անիրաւութեանց և սխալներուն գէմ կը կռուի, ուստի անհերքելի կերպով ճիշմարիտ է որ իրեն յատուկ ընկերաբանական տեսութիւններ ունեցած է, որոնք պէտք է լրջօրէն նկատողութեան անել :

Հոգեբանական միջակ թափանցողութեամբ և պահպանողական ոգիով մը օժտուած է այն ամէն ինպիրներուն մէջ՝ որոնք կնոջ չեն վերաբերիր, իսկ հոն՝ ուր կինը կ'երեւայ, ծայրայեղ ազատական կամ նորութեան հետեւող կը գառնայ :

Տիկին Տիւսաբի առաջին գործը որուն մէջ առաջին անգամ կը ներկայանայ իր նոր ինպիր մը յուղող՝ «Մայուան» է, ուր |ընկերաբանական ինպիրներու վրայ իր տեսու-

թիւնները երբէք անհատական եսասէր ու կասկածուտ ըլլալու հանգամանքը չունին : Ինքն հաւատաք ունի բարեկամութեան վրայ՝ որուն գոյութեան կը հաւատայ : «Մրադասիա»ի մէջ՝ կ'ըսէ. «Եթէ կայ ինչ վսեմ աշաբիս վրայ՝ ճշմարիտ բարեկամութեան խարհիս վրայ՝ ճշմարիտ բարեկամութեան պատկերն է, յորում երկու աղնիւ հոգիներ միօրինակ հուրով կը վարին աշաստատ և միօրինակ հուրով կը վարին առանց փայլատակաց, առանց շորնպինի և առանց ցացի : . . . Բարեկամ մը կը նուիրէ զիւր զգացում անձի մի՝ մասնակցելով նորաւրախութեան ինչպէս և վշտին : Իսկ սիրաւրիալ սիրաը կը միանայ պաշտած անձին հարիալ հետ կը ձուլուի, այնպէս որ իւր հետ, անոր հետ կը ձուլուի, այնպէս որ իւր պաշտելոյն համար զործելովն՝ անձին համար կատարեալ անձնուիրութիւն կայ, իսկ սիրոյ մէջ վսեմ անձնամիրութիւն » : — Ասով կը մէջ վսեմ անձնամիրութիւն կայ, իսկ սիրոյ կառարկալ հայտնէր հաեւ թէ կ'ընդունէր անձնուիրութիւնը :

Թէեւ ինըը — իրը կին — անմասնակից ազգային ինպիրներու, բայց անտարբեր մը չէ եղած, այլ թերեւս մեծ գործիշ մը՝ իդական սեռի կողմէ կազմուած ընկերութեանց : Հակառակ հայ տարրին հետ այնքան հոգւով

փարած չըլլալուն՝ աղզայնութեան խտիրը չու-  
րանար, և այնքան լայն հայեցուածքներ չու-  
նի, ու կը դաւանի թէ « անհնարին է անզոսնել  
աղզային զգացումն և խեղզել զայն ընդհաւ-  
նուր մարգկութեան գաղափարին մէջ » :

Իր երկերուն մէջ Հայ կեանքին խորթա-  
ցեալ պատկերները կը դնէ և իրաւ է թէ  
հայ վէպեր ըլլալէ զուրկ բաներ մը կը ներ-  
կայացնէ :

Ինքն արհամարհող մըն է նախապաշար-  
մանց, և ուրին է միակ առաքինութիւնը որ կնոջ  
կու տայ. և այն արգելքներ՝ օրէնք և կրօնք՝  
որ այդ մոլորեցուցիչ զգացումը՝ ուրիշ՝ կը չա-  
փառըն, նախապաշարումներ են միայն իր  
աշքին առջեւ :

Մյունք ալ հոս Զօրապին հետ մէկտեղ կ'ը-  
սենք, թէ « կրօնքն, օրէնքն, զուցէ նախա-  
պաշարումներ, բարոյականութիւնն և պա-  
տիւն՝ նախապաշարումներ են թերեւս, բայց  
ընկերական կեանքն ու յարգերութիւնները  
պահպանող նախապաշարումներ են : Ասոնց  
հարկն՝ իրենց ընկունելութիւնն կ'արդարա-  
ցընեն հասարակաց խղճին մէջ » :

Այնպէս որ այն յարգելի նախապաշա-  
րումները ուսնակոխ ընել և միայն սիրոյն  
աթրապետութեան թողուկ կինը, զայն մղել

է առաքինութենէ մինչեւ ոճրագործութիւն,  
զիցազնութենէ մինչեւ նուաստութիւն :

Ուստի ընտանեկան աններով սրբութեան  
հանգիպ չատագովաւթիւն մը, աղէկ իմաս-  
տասիրութեան մը արգիւնք չէ:

Իրաւ է որ Տիկին Տիւսաբ ընկերութեան  
և տիրող կարգերուն նպաստաւոր կամ  
աննպաստ կարծիք մը չյայտներ, բայց ան-  
սանձ կերպով մը կը իսօսի այն ամէն խնդիր-  
ներուն վրայ որոնք իր նպատակը կ'ընդգրկին :

Տիկին Տիւսաբ կը կոռի աւանդական սո-  
վորութիւններուն գէմ, որոնք կը թուշին ներ-  
կայ մարդկութեան բարոյական կեանքը կաղ-  
մած ըլլալ, և որոնք ինքն փատած կը կարծէ :  
Այսպէս Տիկին Սիրայի առ Մայտա ուղղած  
Ամուսնակներէն մէկսէն մէջ կ'ըսէ . « Ամուսնա-  
ցէք ժամ յառաջ, մնոտի պատշաճողութեանց  
մի զահէք խնդութեան վայրկեանները » : Եւ  
այս խրատը կու տայ ամուսնացնելու համար  
երկու սիրելիներ, երկու զերեզմաններ կո-  
ղոպտելով, առանց սպասելու որ գլոթ քիչ մը  
անոնց յիշատակը պահուի և անոնց համար  
զոհողութիւն մը բԱլայ :

Ընկերական կարգ ու սարքին մէջ կինը  
անիրաւուած տեսնելով, բոլոր ուժովը կը  
մարտնչի այդ անիրաւութեանց գէմ, որոնց-

մով կի՞նը մնշուած կը տեսնէ ամուսնական  
պայմանաց ներքեւ. « Ամուսնութեամբ ընտա-  
նիք կը կազմուի, ընտանիօք՝ ընկերութիւնը :  
... Ամուսնութիւնն ընկերութեան հիմն է ...  
և ամոլից մէջ միաբանութիւնն՝ ընկերային  
բարեկարգութիւնը կը ձեւացնէ, ինչպէս և  
բարոյականութիւնը սիրոյ հիմն կը հաստա-  
տէ» : Այս խորհրդածութիւնները կը մղեն.  
զի՞նքը հետեւցնելու, թէ « Ուր որ սկը չկայ՝ .  
պարտականութեան զաղափարը կայ պար-  
զապէս, և միայն այդ զաղափարը ամուսնա-  
կան յարկին ներքեւ կը ներկայէ մարմին  
մի առանց հոգւոյ, այսինքն կենաց կմախըր» :  
Կը կոռի նիւթական փոխանակութեամբ  
ամուսնութիւններու գէմ, որոնք տեղի կու-  
տան հակառակ բնաւորութեամբ ամոններու  
գիրազգութեան. զի « ժամանակ կամ բազ-  
ձանք չեն ունեցած փոխարձագէս ուսում-  
նասիրելու» : Ասիկայ առիթ կու տայ անզար-  
մաննելի զմբաղգութեանց, և կրիկ մարդուն  
« վայլելու անսահման ազատութեամբ» տունէն  
գուրս կեանք մը անցնելուն, « և նոյն թու-  
նալից բուրումները զի՞ն կ'աղարտէ, կ'ըն-  
տելացնէ մղութեան գաղափարին, ու յետոյ  
առանց խիզ ընելու անոր զատաւոր կը  
կանգնի զայն մղորեցնելէն վերջը» :

« Ընկերային բարուց գոյութիւնը միայն  
մէկ սեռին բարոյականութեամբն անհնարին  
է հաստատել, քանի որ երկու սեռից ջանից  
միութեամբն է և ի նոյն ընտիր կէտ նկրտե-  
լով է որ ընկերային գործին գեղեցիկ ամ-  
բողջութիւնը կը կազմուի : Որչափ այր մարդ-  
կանց անառակաւթիւնները բազմանան՝ նոյն  
չափով պիտի շատանայ և անպարկեշտ կանանց  
թիւը, քանի որ երկու սեռերը անընդհատ  
յարաբերութեան մէջ կ'ապրին » : Այս ինպիրը  
յաւիտենական խնդիրն է իրեն համար, որուն  
շուրջը կը թափառի, միշտ կնոջ համար պա-  
հանջելով նոյն իրաւունքները որ արք ունին :

Այս տիրական զաղափարը իր վեպերուն  
ոգին է որ ի գէսու և յանդէպս կը գործածէ :  
Հերիզայի արգարացի բանաւորկութեան լու-  
րին իրը պատասխան՝ Տիկին Սիրա հետեւեանն  
կը զրէ. « Ի՞նչ իրաւամբ կը զատապարտեն  
զի՞նքն՝ օրերն անցնել բանտի մէջ որ իւր  
զերեցմանն ըլլայ զուցէ ի վերջոյ. ի՞նչ ի-  
րաւամբ արք իրբեւ զահիճ կանանց կը հան-  
դիսանան այնպիսի յանցանքի համար, զոր  
նրենք համարձակապէս զրեթէ<sup>1</sup> անպատիդ

1. Գրեքէ բայց « չ միշտ : Բաւական զօրաւոր  
լուսուվանութիւն մը անպատիժ չմնալնուն ի-  
րնց անբարոյական արարքներուն :

կը զործեն շարունակ։ Ո՞վ տուաւ անոնց  
ազատ զործելու արտօնութիւնն և նոյն ա-  
զատութեան համար կինը հարստահարելու  
այլ բացարձակ կարողաւթիւնը. ով տուաւ ա-  
նոնց այլ իրաւոնքը. բնութիւնն. — ոչ, քանի  
որ երկու սեռից չնորհած է նոյն հանդա-  
մանքը, նոյն կիրքերը, նոյն առաքինութիւն-  
ները, նոյն մոլութիւններն : (Յայց ոչ ան-  
շուշտ նոյն խմացական զօրութիւնը և փիզի-  
քական կարողութիւնը . ասոնք ինչո՞ւ կը  
մոռնայ կամ մոռնալ կը ձեւացնէ Տիկին  
Տիւսաբ). ինչո՞ւ ուրեմն ինչ որ արդար կը  
կարծէ այրն անձին համար՝ ստգտանելի կր  
համարի երբ հակառակ սեպին կը վերաբերի,  
և ինչ որ եղերելի ու անարդ կը թուի կա-  
նանց մասին՝ նոյնչափ դատապարտելի չէ  
իւր նկատմամբ։ Ինչ որ ընտանեկան սրբու-  
թիւնը կը պղծէ ոճիր մ'է։ Ինչ որ հասա-  
րակաց բարբերը կը խանգարէ՝ մարդկու-  
թեան նախատինքն է։ Ինչ որ մոլութիւն է  
կանանց համար՝ մոլութիւնն է նաեւ արանց  
համար, և հետեւանքը թէեւ արբեր՝ այ-  
նոյնչափ ողորմելի է, ի վեաս թէ ընտանե-  
կան խաղաղութեան և թէ ընկերական բա-  
րոյականութեան» :

Ահա այս լափող և կրծող դաղափար

դինքը կ'ուտե, և ամէն բանէ աւելի էրիկ մար-  
դոն հաւատարմութիւնը կը պահանջէ, նոյն  
իսկ անոր սլաշտապան և ընդիմացող տարրեր-  
երեւան հանելով իր զրբին մէջ։ Զար օրի-  
նակ, Տէր և Տիկին Հայնուոը վիճաբանու-  
թեան մը կը մատնէ Պ. Դարիհեանի (ան-  
բարոյական հարուստ փեսացու) փեսայու-  
թեան առիթով, որուն մէջ Պ. Հայնուոը ընկ-  
դիմախօս մը կը ներկայանայ այն դաղա-  
փարներուն որ Տիկին Տիւսաբ արտայայտել  
կ'ուզէ Տիկին Հայնուոփ մը բերնով, որ ի  
պատասխան արանց ազատութեան խնդիրին  
կը կռուի և կ'աղաղակէ, թէ «Այս՝ աղատ  
են, ցորչափ կին մը չունին, ցորչափ փա-  
փուկ սիրտ մի խոցոտելու երկիւզը չեն կրեր.  
բայց նոյն օրէն որ սուրբ մաքուր հոգի մ'ի-  
րենց բազկակից կ'ըլլայ, հոգի մի որ իւր  
երջանկութիւնը կ'որոնէ հաստատապէս սի-  
րելուն և փոխազարձաբար սիրուելուն մէջ,  
նոյն օրը, կ'ըսեմ, արբ կը զարբին աղատ  
ըլլալէ, նոյն օրը երենց վրայ կը ծանրա-  
բենի՝ որչափ որ կանանց, ամուսնական  
պարտքը, նոյն օրը վերջ կու տան կենաց  
ասօրինաւոր հեշտութեանց, ընտանեկան  
յարկին մէջ ամփոփելու համար իրենց իղձերն  
ու երազները»։ Այս խօթերը վիճաբանու-

թեան մը առիթ կու տան, էրիկ կնոջ մէջ,  
ուր զիսաւոր նպատակը կը կայանայ կնոջ  
դատին զօրաւոր կերպով արգարացիստիւնը  
երեւան հանելուն մէջ ընդիմախօս տարրերու  
փաստերն ալ մէջ բերելով և մի առ մի հեր-  
քելով։ Առանց կասելու ամուսնութիւնը ըն-  
կերական կեանքի ջիղը և սպին « երկու հո-  
գիներու մէջ սուրբ դաշնապրութիւն մը » նկա-  
տելի, կամ « փոխազարձ անշահակինդիր ե-  
րակչառութիւն մը իրարու երջանկութեան աշ-  
խատելու, իրարու ծանրութիւն թեթևցնելու,  
զիրար սիրելու», կ'ողբայ այն վիճակը որով  
այսօր այս սուրբ դաշնադրութիւնը պիղծ  
առուտուր մը գարձած է։

Հակառակ նոր գաղափարներու սիրահար  
մը ըլլալոն՝ ապօրինաւոր յարաբերութեանց  
ծնունդները այնքան լայն նայուածքով մը  
չի դատեր, ծննդեան օրինաւորութիւնը կա-  
րեւոր կը համարի : « Ինչ որ իբրեւ պարզեւ  
կրնան որդիք ընդունիլ ի ծնողաց իբրանց՝  
ծննդեան օրինաւորութիւնն է » կ'ըսէ, բան  
մը որ պարզեւ մը կրնայ նկատուիլ և ատոր  
պակասն ալ ոչ թէ անբաղդութիւն մը :

Այսպէս ընտանիքին կազմութիւնը գլխա-  
ւոր առանցք մը ձեւացնելով կը մղուի մինչեւ  
իսկ ամուսնալութեան ինչիրը շօշափելու,

45

որ սակայն չկընար վճռաբար լուծել Հայոց  
համար կանիսահաս համարելով զայն : Այս  
ինչիրը հիմնովին ուսումնասիրուած և ծե-  
ծուած տեսնալ կնոջ դատին պաշտպան կին  
հեղինակի մը զրչին տակ՝ մասնաւոր շահե-  
կանութիւն մը պիտի ունենար, մանաւանդ  
որ տասնեակ մը տարի շանցած իսկ՝ այն  
ինչիրը կնոջ ազատազրութեան դատէն շատ  
առաջ երեւան կու գար՝ ուժգին և զօրաւոր  
կերպով, պատրիարքարանը, մամուլը և ժո-  
ղովուրով զբաղեցնելով և վիճաբանութեանց  
տեղի տալով : Բայց մեր հետաքրքրութեան  
գոհացումը չտար այն վիճաբանութիւնը որ  
երկու երիտասարդներու չըանտին և Երուան-  
դին մէջ, մին իր սիրոյն մէջ բախտաւոր և  
միւսը զժբաղլ կը յուզուի բուն թափով մը :  
« Կ'եզրակացնեմ, կ'ըսէ Երուանդ, ոչ ոք  
կ'ուզէ իւր ընտանեկան բոյնը ցրուել՝ եթէ  
զժողովի մի վերածուած չէ այն : Բայց երբ  
բանաւոր պատճառներ կան ամուսնական  
կեանքն անկարելի ընելու համար, ինչո՞ւ  
յամառիլ, պնդել անկարելոյն դէմ, մանա-  
ւանդ երբ զաւկի ինչիր ալ չկայ՝ որով ամեն  
զժուարութիւն կ'անհետանայ : Տես Եւրոպիոյ  
զանազան քաղաքաց մէջ, միթէ ամուսնա-  
թողութեամբ բարբերն աւելի ապականեալ

Են: Գուցէ արձակուելու երկիւզը սանձ մ՞ալ ըլլայ ամսւսնական զեղծմանց զէմ: Արդէն ամսւսնութիւնները սակաւաթիւ են, հետեւապէս կանայք մեծ շահ չեն ունենար իրենց գտած ամսւսինը թողլու՝ եթէ բանաւոր պատճառէ զրղեալ չըլլան առ այդ»: Այս խօսքերուն կը պատասխանէ Հրանտ.

— «Բայց, Երուանդ, զիտէ որ ամեն կանոն, ամեն օրէնք ժողովրդոց բարուց ու ճաշակաց համապատասխանելու է: Հայերուն բարբեր համեմատաբար մաքուր են տակալին, և ընտանեկան կեանքը գոհացուցիչ. ինչու ուրեմն զեղ փնտուել հիւանդութեան մը՝ որ զեռ սպանական զիրք մ՞առած չէ, (բայց վերջապէս հիւանդութիւն մը հիւանդութիւն է, որուն զէմ՝ իր ուժին համեմատութեամբ կոռւելու է: Այսօրուան փոքրը վաղ մեծ կընայ ըլլալ), ինչու կուրօրէն հետեւիլ Եւրոպացոց: Շատ բաներ օգտակար կ'ըլլան այս ինչ պարագայի մէջ, վնասակար զանալու համար ուրիշ առթիւ մի: Եւ նոյնն է ամսւսնալողութեան խնդիրն արդ մեզ նկատմամբ»:

Ահա վիճաբանութիւն մը որուն եղրակացութիւնը պէտքը կ'ընդունի ամսւսնալութութեան, և զեռ հայերու համար կանխաժաման

կը համարի, և ասոր համար՝ հակառակ իր զէպ ի ամսւսնալութութիւնը ունեցած հակամիտութեան՝ որոշ խօսք մը չարտասաներ: Բայց Տիկին Տիւար թերի կը մտածէ այս պարագային, կնոջ խնդիրը յարուցանողի մը ամէնէն մեծ նպատակներէն մէկն ալ պէտք էր ամսւսնալութութիւնը ըլլար, առանց անոր՝ սխալ պիտի ըլլայ կնոջ զատը պաշտպանել. և զարմանալի է որ Տիկին Տիւար մէկուն կանխաժաման և հետեւաբար դորձագրութեան պարագային վնասակար ըլլալը կը դաւանի իսկ միւսինը ոչ:

Բայց ժամանակը որմէ կախեալ է շատ անգամ վերջին խօսքը, եկաւ վճռել ընդգէմ Տիկին Տիւարի, և կնոջ զատը հայ տարրին համար մինչեւ այսօր գոյզն կարեւորութիւն կամ միտքերը զբաղեցնող խնդիր չեղաւ երեկը, մինչ ամսւսնալութութիւնը կարեւոր խնդիր մըն է, որ Ազգային վարչութենէն՝ այսինքն պաշտօնական մարմիններէն սկսեալ մինչեւ անպաշտօն ամենայետին անհատը կը հետաքրքրէ և կը զբաղեցնէ այսօր: Ամսւսնալութութիւնը հարկ մըն է, և Տիկին Տիւար այդ խնդիրը անժամանակ նկատելով կնոջ զատին խնդիրը ալ աւելի յետաձգած կ'ըլլայ:

«Մայտա»ի երեւումէն յետոյ իր զբայտեղացած քննագատութիւններուն ի պատասխան՝ կ'ըսէ, թէ «Նոր տեսութիւն մ'որ ընդունուած օրինաց, կարծեաց և սովորութեանց գէմ կը կանդնի, ընդհանրապէս չծառայեր այն գարուն յորում ծնունդ կ'առնու՝ քանի որ մտքերն ըստ բաւականի յարդարուած չեն մինչեւ անոր հանդամանացն համանելու . . . Վստահ եմ որ նոյնը պիտի հանդիպի նաեւ Մայտայի նկատմամբ, զի ժամանակին և յառաջիմութիւնը պաշտօն ունին նոր գաղափարները հասունցնելու»: Այս սկզբունքով վարանելու չեր վճռաբար ընդունիլ ամուսնալութեան պէտքը, և ապագային թողուղ այն պէտքին գաղափարներու հասունութեամբ ընդունելութիւնը:

Բայց ասիկա աստիճան մը ներելի է իրեն, որ անզիտակ է ան առապանքներուն և ցաւերուն՝ որոնք առանց կնոջ խնդիր յարուցանելու պէտքը զգալի ընելու՝ ամուսնալութեան պէտքը զգալի ըրին:

Ամուսնալութեան կարեւոր հարցին առջեւ այս լուսութիւնը, զարմանալի ըլլալով հանգերձ՝ մասամբ արդարացի է անոր անձամանակ ըլլալու գաւանութիւնը, միանզամյն իր զատիքն հետ, որ հանդէս առընդունելու մէջ յառաջանայ՝ նոյն անբարյականութեան մէջ յառաջանայ:

աւելի երկրորդական ըլլալով ալ աւելի անժամանակ կը գտննայ:

Տիկին Տիւսաբ հակառակ այն բուռն պայտարին – որ ինչպէս ըսկնը՝ իր կրծող որպն քարին – որ կը պահանջէ տան և կնոջ հաւեւսար ազատութիւն, եբբէք չուրանար կանանց պարտաւորութիւնը, և անոր մէջ թենանց պարտաւորութիւնը, եւ մանր մէջ թենանց պարտաւորութիւնը և ապամանաբեկի եւ միանզամյն եպերելի բացումը աններելի և միանզամյն եպերելի բացումը կանայք իրենց պարտակը գտնայ: «Երբ կանայք իրենց պարտակը գտնայ: «Երբ կանայք իրենց պարտակը կը կորսնցնեն, այսինքն սորութեան զգացումը կը կորսնցնեն, այսինքն մասամբ կ'առաջին կանայքի բարձրութեան, մասամյն զգացումն կանացի բարձրութեան, սորութեան, բարսյական զեղեցկութեան, սորով միայն ձշմարիտ կին կը ձեւանայ, երբ այդ զգացումը կը կորսնցնեն՝ մարդկութեան մինչեւ ամենանուաստ աստիճանները կ'իջնան, չեւ ամենանուաստ աստիճանները կ'իջնան, կը հնարին, կը քննին, կը փայլի ստեն, կը հնարին, կը քննին, կը փայլի իջնան, ամեն ուղի կ'ընտրեն, ամեն զիմակ կը գործածեն, բաւական է որ իրենց շահախնդրութեան նպաստաւոր միջոց մի զըտնեն. նոյն իսկ առաջինութիւնը կը կեղծեն անոր հովանաւորութեան ներքեւ իրենց կիրքին, գաւառպութիւնները, անօրէնութիւնները քօղարկելու համար: Որչափ կին մի ները քօղարկելու համար: Որչափ կին մի անբարյականութեան մէջ յառաջանայ՝ նոյն անբարյականութեան մէջ յառաջանայ:

չափ միաբը լուրջ ըլլայ՝ նոյնչափ վտանգաւոր  
են միջոցները»:

Կնոջ այս անկումը, այս սողոսկող հանշ  
գամանքը, աւելի ծանր ըլլալ կը թուի կար-  
ծիս, քան թէ երիկ մարդոց ամսւնական  
պարտաւորութեան մոռացաւմը. վասն զի կինն  
է ընտանիքին հիմը ու խարիսխը, մինչ այրը  
վերին գերիշխան մը, ու հսկող մը միայն:

Տիկին Տիւսաբ իր տիրական գաղափարին՝  
կանանց այրերուն իրաւունքները և ազատու-  
թիւնը պահանջած տաեն՝ չմոռնար կեանքի  
պայբարին մէջ արանց ամէնէն միծ յատ-  
կանշական առանձնայատկութիւնն ալ հա-  
ւասարապէս պահանջել, այն է ապրուստ  
Հոգալու համար աշխատիլ: Այս գաղափարը  
բաւական կարեւոր տեղ մը կը զրաւէ իր  
զործերուն մէջ: «Մայտա»ի մէջ բաւական  
երկար կերպով կը խօսի, իսկ «Որաքսիս»ի  
մէջ բոլոր վեպը այդ առանցքին շուրջը կը  
գարձնէ, իսկ «Որեւելեան մամուչ»ին մէջ  
այս խնդրոյն նուիրեալ յօդուածներ կը զրէ:

Տիկին Տիւսաբի համար «ամէն կին որ  
աշխատութեան առաւելութիւնն ու յարցը կը  
ճանաչէ, որ կ'ուզէ աշխատիլ անկեղծորէն,  
կը զանայ անտարակոյս զործելու եղանակ մի  
իւր ընկերական վիճակին, բնակած երկրին

սովորութեանց, բարուց և մանաւանդ յա-  
ռաջդիմութեան աստիճանին համաձայն: Որ-  
չափ ժողովուրբ մը յառաջացած լինի՝ աշ-  
խատելու ասպարէզը նոյնչափ կ'ընդարձակի  
կանանց համար, և ազատ լինելու կամքը կը  
զօրանայ<sup>1</sup>»: Այս խորհրդածութեանց ճշշ-  
մարտութիւնը անուրանալի է, և ինչպէս որ  
ճշմարտս է նաեւ թէ «Աշխատութեամբ աղ-  
քատութիւնը կը թեթենայ, յարաբերական  
զիւրակեցութիւն մի կը գոյանայ, ամէն մարտ  
կը սկսի ոյժն յինքն փնտուել, անձը յարգել,  
բարձրանալ, անկախութեան գաղափարն ու-  
նենալ, ազատ մտածել, ազատ գործել, վեր-  
ջապէս՝ անսառուն ըլլալէ զագրելով մարդ  
ըլլալ<sup>2</sup>»:

Վերջապէս ամէն մարդ իրեն հետ համա-  
միտ պիտի ըլլայ այս մասին, թէ աշխատու-  
թիւնը ուժ մըն է ամէն մարզու համար, և  
թէ ամէնէն լաւ միջոցը մարդկային անհատա-  
կանութեան զարգացման և ընկերականու-  
թեան բարձրացման. բայց կնոջ առնական  
զբաղութեալ առհասարակ զբաղումը ընկե-  
րականութեան հիմը պիտի քայլեալ: Կինը

1. Արեւելեան Մամոււլ:

2. Մայտա:

երբ էրիկ մարդէն տարբերութիւն մը չունեցալու համար, անոր աշխատութիւններուն մասնակցէր, և ասով, ազատ խորհիւլ, ազատ գործել, անկախութեան դադափար ունենալու ձգտումով՝ ընտանիքը պիտի քայբայէ: Հոն ուր բարեկեցութիւն մը կայ, հոն ուր այրը ապրուստը հոգալու վիճակին մէջն է այլ եւս կնոջ աշխատութեամբ ձեռքբերած ապրուստն՝ ընտանեկան կեանքին անզորբութիւնը խանգարելէ զատ ուրիշ օգուտ մը չունի: Կինը տան մէջ կրնայ աշխատիլ տնական գործերով և աղոցը խնամք տանելու համար ։ Կինը ամէն բանէ առաջ և ամէն բանէ աւելի «նախահնամութիւնն է ընտանեկան յարկին, կինը մայր է», ուստի մայրական նուիրական պաշտօնէ շեղելու չէ մինչեւ այն օրը, որ որեւիցէ զիազուած մը չսախակէ հոգալ իր և իրեններուն ապրուստը: Կինը ամէն բանէ առաջ, իր զերին մէջ և ապա այն պարագային ուր զահողութեան վայրիկեանը եկած է այն ատեն տառապիլ և տոկալ և իրաւամբ ալ «ով առաւել քան զմայր զիտէ սիրել, ով առաւել քան զիտէ տոկալ և լռել: Մայր մը իւր որդեկին կեանքն աշխատելու համար մահուան կը զիմազրաւէ: կին մը իւր ընտանեաց թշուառ կացութիւն

ափոփելու համար շուրջը յուսոյ նշոյներ կը ափոէ, յուսահատութիւնը իւր անձին համար պահելով միայն»: Եւ ասիկայ կնոջ ամէնէն մեծ ձիրքերէն մէկն է, և կինն է որ կարծես ամէնէն լաւ կերպով զիտէ տառապանքին առջև՝ ընզիկ զիլ և կրել ամէն զահողութիւն՝ պահելով իր անձը և իր շուրջինները: Եւ ահա հոս Ծիկին Տիւսար անիրաւ գատաստան մը կ'ընէ հայ կնոջ նկատմամբ՝ իրը համոզում կը յայտնէ թէ, «հայ կինը մահնաւոր համակրութիւնը մի ունի աշխատութեան զէր»: և հոս կը հարուածէ հայ կինը, բուսն թափով մը հայ կնոջ վերազրելով կարգ մը ստորնացուցիչ հանգամանքներ՝ որոնց իրական ըլլալուն հահանգամանքներ՝ մազումը չունինք: Հայ կինը կը գատապարտէ, որովհետեւ կ'ըսէ «աշխատութիւնը՝ որով մարզս կ'աղնուանայ, յարդ չունի հայ կահանց առջեւ». և հոս կարգ մը խորհրդաւութեանց իրը հետեւութիւն կ'աւելցնէ թէ ընկերութիւնները պէտք է բազմանան, որոնք յառաջազիմանաթիւն պատճառելով՝ հայ կնոջ անկեալ անհատականութիւնը բարձրացնեն:

Իր այս համոզումը թէ հայ կինը աւելի տրամադիր է նպաստ ընդունելու քան աշխատելու մասին առաջարկութիւնը բարձրացնեն:

խատելու՝ կը պատկերացնէ Տիկին Վարսա-  
մեանի այն բուռն րնզգիմութեան մէջ՝ որ  
ցոյց կու տայ Արաքսիայի վարժուհիութեամբ  
ապրուստը հոգալու գաղափարին դէմ:

Եւ հոս օրինակելի տիպարի պատկերը կը  
հանէ երեւան, անյոզզողդ կամքով օժառուած  
աղջկան մը պատկերին Արաքսիայի վրայ,  
որ կը գոչէ «Մեծ ենք ցորչափ մեր աշխա-  
տութեամբ կ'ապրինք, զի այսու եղանակաւ  
անկախ դիբը մը կը ստանայ մարդն ընկե-  
րութեան մէջ ու բարձրայօն կը քալէ: Ըն-  
դունող ձեռքը կորազլուխ քալելու գատա-  
պարառած է, և ես, մայր, կը զգամ որ նոյն  
օրն որ արհանապատութեանս վրայ կոխեր,  
նոյն օրին ես ինքն լինել կը զազբիմ: Եթէ  
անձս չյարգեմ՝ նախապատիւ կը զասեմ  
մեռնիւ: Երբ մարդս իւր ընթացքին զոհ է,  
ամեն գժուարութեանց կը զիմազրաւէ և ամեն  
աղէտից կը հանդուրմէ»:

Իր այս զաղափարը՝ աշխատութեամբ  
անհատականութիւնը զարգացնելու գաղա-  
փարը՝ միակ զաղափարն էր որ մինչեւ ռամի-  
կին (plèbe) մէջ տարածելու պէտքը կը տես-  
նայ:

Ուամիկը իր աչքին «նեխոս ցնցոտիքն  
է, որ զիշերը զիշտեակ ունի իբրեւ անկողին»

և ցորեկը՝ զանօթութիւնն իբրեւ ընկեր»: որմէ  
կը սոսկայ ահարկու սոսկումնով մը իբրեւ  
գարշահոս բազմութիւն մը՝ «որ հացի կը  
կարօտի և որ իբարեւ վրայ կոթնած՝ գլուխը  
կը ցցուէ ուրախ մարդկութեան հանգէպ,  
կը իբրեւ մսահատ անհեթեթ ուրուական», որմէ  
իբրեւ սահատ կ'ապրափի, երբ այդ «կենափանի  
իբաւամբ կը սարսափի, մրու այդ գայտէ, և  
մրուը գաղանաբար զուրս կը ցայտէ, և  
ընկերութեան վրայ կը տարածէ բոլոր յու-  
սահատութիւնը, լրբութիւնը, անամսութիւնը,  
սարտմառութիւնը, զորս անօթութիւնը և աղ-  
քատութիւնը պիկած և բարզած էին ժամա-  
նակներէ ի վեր»:

Ահա, կը կոչէ, հոս այս «ցնցոտեաց մէջ  
աշխատութիւնը մացնելու է անօթութեան  
վերջ տալով», և կը բաղձայ տալ անորուիւր  
էսութեան և կարողութեան զաղափարը»:

Արգարեւ ողջամիտ գաղափարներ, որոնք  
արզարացի յարգանքի արժանի կ'ընեն զինքը,  
և կը գուշանայ այն ուղղագատ և անշառ  
զատաստաններու համար, որոնք երբեմն  
կանացի սրտին զիւրաթեքութեան զէմ կար-  
ծես ընդպիզում վընէ: Անձնասպանութիւնը՝  
հոգեկան տկարսութեան այդ խոշոր նշանը՝  
«վայրկենական քաջութիւն մը» և մարդը  
պղափարնող պարտութիւն մը կը գաւանի:

Կ'ատէ վանքը<sup>1</sup> գարձեալ սպանութիւն մը  
պարունակելուն համար , սպանութիւն մը  
որ միայն մարմինը կը պահէ տառապանքի ,  
և սիրտը և հոգին կը սպաննէ , և « ուր կամքը ,  
զգացումը ու միտքը շղթաներ կը կրէ » :  
Որչափ որ կ'ատէ սրտին սպանութիւնը ,  
նոյնչափ և թերեւս աւելի կ'ատէ սրտին  
յօշտեալ բաժանումը , սրտին՝ որ մէկ կե-  
զըն մը ունենալու է , կ'ըսէ , տիեզերաց մէջ .  
ուստի բազմակնութիւնը կը նկատէ հակասեան  
բան մը լնկերական օրինաց , « որ ոչ այլ ինչ  
կը նշանակէ բայց եթէ սիրտ մի որ բազ-  
մաթիւ կանանց մէջ մըցման առարկայ կ'ըլ-  
լայ » :

Այս գաղափարներով տոգորուած ուզեղ  
մը , որ նպատակ ունի այս շինքին վրայ  
բարձրացնել հիմերը իր վէպերուն , կրնայ  
իմաստասիրական վիպագիր մը նկատուիլ ,  
և ոչ այլ ինչ . բայց որովհետեւ արտադրու-  
թիւնն ալ արուեստ մը ունի , ուստի բնա-  
կան է իր վէպերուն արտազրական արուես-  
տին ձեւը վնասնել և երեւան հոն իրը  
վիպագիր իր արմէքը :

1. Անշուշտ միջնադարեան վանքը ակնար-  
կել կ'ուզէ :

\* \* \*

Տիկին Ծիւսաբ տաղանդ մըն է , որ իբր  
վիպագիր մեղի կ'երեւայ իբրեւ ստեղծելու  
կարող միաբ մը , ճաշակոյ և երեւակայու-  
թեամբ նաեւ օժուած , և իբր գրիչ , զգայուն  
և խոհուն գրիչ մը որուն ընտրած նիւթն ալ  
պէտք եղածին պէս ճոխ է , և որ իր երեց  
վէպերուն ալ նիւթ կը մատակարարէ , այն  
է լայն առուստավ « Փէմինիզմ » , որ իր վրայ  
կը միացներ նաեւ հայերուն համար նոր ալ  
ըլլալու առաւելութիւնը :

Իր վէպերը արտաքին երեւոյթով իմաս-  
տասիրական վէսի դասակարգին կը պատ-  
կանին , ուր հանճարեղ հեղինակուհին իմաս-  
տասիրական տեսութիւններ և իր համոզման  
համեմատ մեծագոյն ճշմարտութիւններ կը  
պարզէ հաճոյալի ձեւի մը մէջ :

Բայց խնդիր է թէ յաջողած է նաեւ զոր-  
ծագրութեան (exécution) մէջ : Ասիկա խըն-  
դիր մըն է , որուն հապճեսպով պատասխանել  
մեծ սխալ մը պիտի ըլլայ , վասն զի գեղե-  
ցիկ յատկութիւններու քով , երեք վէպերն ալ  
ունին նաեւ բաւական մեծ թերութիւններ ,  
որոնց մէկ քանին հեղինակուհի Տիկինին

նոյնիսկ աիրական գաղափարներուն հիմնաւ կան սխալներէն ծնունդ կ'առնեն, և երբեմն ալ մասնաւոր նպատակներէն և իր իմաստասիրական գատողութիւններէն:

Տիկին Տիւսաբ փաշա սնած է Ռօմանքիք հեղինակներով որոնցմէ մեծապէս ազգուած է, այնպէս որ անոնց ներգործութիւնը իր էջերէն մեծագոյն մասին մէջ կ'երեւայ:

Իր երկերը կրկին հանգամանքով մը օժտուած են, վասն զի թէ վկա են և թէ իմաստասիրական վարդապետութեանց հաւաքածոյներ, որոնց մոռացումը և իրը մին միւսին մաս նկատումը կը վկասէ երկուքին ալ իրական արձեքներուն, այնպէս որ այս իրարու չուլուած զանգուածը, ցոյց կու տայտարքեր որոնք իրարու քով զրուած են անջտա անջատ, երկրորդն՝ առաջինին իրը լրացուցիչ:

«Մայտա»ի մէջ մանաւանդ Տիկին Աիրայի իմաստասիրական խորհրդառութիւնները մեծ կապ ու հաղորդակցութիւն չունին վեպին հետ և որոնք կարծես աներեսաբար կու գան «ի դէպս և յանդէպս» ընդհատել վեպին թելը:

Աիրա շատախոս բանդէտ Տիկինի մը տպաւորութիւնը կ'ընէ, որ Քիոսի խորութիւննե-

ըէն Մայտայի հետ ունեցած թղթակցութիւններէն առիթ առնելով, կը խօսի ու կը խօսի, առանց նկատելու թէ տեղի կայ թէ չէ:

Եւ այն Տիկին Աիրան որ Մայտայի վարիչ-իրատառուն է վեպին մէկ ծայրէն միւս ծայրը, հակառակ իր լաւ խորհուրդներուն, մը շատ անխորհուրդ խրատ մը կու տեղ մը շատ անխորհուրդ խրատ մահուան տայ Տիկրանի կնոջ և զաւակին մահուան սուզը յարդելը արհամարհելով և շուտով ամուսնալ յանձնաբարելով: Տիկին Աիրայի սիսալ իմաստասիրութիւններէն մէկ գլխաւորն ալ կրնանը նկատել Հետքիայի շնորհը գլունելը իր առջեւ, այն Հետքիային որ իր կիրքերուն անձնաառուր՝ ամէն ոճիր անփղծութեամբ կը զործէ և որ ամէն պարկելա մարդու գուսափը միայն կրնայ հրատիրել իր վրայ:

Տիկին Աիրայի իմաստասիրական աեսութիւնները և աւելորդ շեղումներն որոնք վեպը կ'ընդհատելին «Մայտա»ի մէջ հակառակ իրենց կրած քննադատութեանց՝ անոր յաջորդող երկու վէպերուն մէջ եւս կ'երեւան, միայն սա տարբերութեամբ որ այն անդամ իրենց մէջ չեն պարունակեր միայն մէկ իմաստասիրող տիպար այլ պարբերաբար ամէն տիպար կամ տիպարներէն ումանք իմաստասէր կը գառնան, և կամ հեղինակին է որ ինքն

իր կողմէն կը խօսի և չի թողուր մտածել .  
ու գտնել վէպին զլխաւոր նպատակը և թա-  
գուն խորհուրդը:

Տիկին Տիւտաբի երկերուն մէջ ամէն բան  
բացյայտ է, իր ամէնէն յետին մանրամաս-  
նութեան, և ամէնէն պղտիկ պարագաներուն  
մէջ, որոնցմէ կարելի եղած բարյալան հե-  
տեւութիւնները, ինցն կը հանէ հեղինակը  
առանց խորհրդածել տալու իր ընթերցողնե-  
րուն: Բայց այս խորհրդածութիւնները իր  
ամէնէն տկար կողմելոն են, որոնք կու զան  
ողովել իր երեք վէպերն ալ: Գործողութիւնը  
հաղիւ թէ քայլ մը առած է աշա կը հանի  
խորհրդածութիւնը, որ կը բացատրէ և կը  
տրամաբանէ զայն: Մեծ մասը՝ այս խոր-  
հրդածութեանց արգելքներ են վէպին գոր-  
ծողութեան որոնք զանդաղութիւն կու տան  
վէպին, մանաւանդ անոր համար որ կը ծե-  
ծեն այնպիսի խնդիրներ որոնք վէպին հետ  
առնչութիւն չունին և չեն կրնար ունենալ,  
և թերեւա առանձին հատուածներ կրնան  
կազմել, առանց երբեք վէպի մը մասը կազ-  
մելու, որոնցմէ վէպը աղատելով, խիստ թե-  
թեւցած և սահուն պիտի ըլլային իր գործերը:  
իր վէպերուն մէջ անբնական իրողութիւն-  
ներու և գիտուածներու բաւական տեղի տը-

րուած է, և իր երեք վէպերու հերոսներն ալ  
իրականէն առնուած ըլլալուն երեւայթ չունին.  
բայց հիմակ անոնցմէ ամէն մէկը վերլուծելն  
աւելուդ աշխատութիւն մը պիտի ըլլայ, բանի  
որ զրբի մը մատենախօսականը գրելու նպա-  
տակ չունինք, այլ հեղինակի մը ընդհանուր  
գիծերը ծանօթացնել:

Իր հերոսներէն ամէնէն ճշմարտանմանը՝  
թէեւ ոչ բոլորովինն ճշմարիտը՝ Արաբսիան  
ըլլալ կը թուի, իսկ ամէնէն անճշմարտա-  
նմանը Մայտան:

Իսկ երկրորդական գէմքերն մասամբ ճըշ-  
մարտանման ըլլալ կը թուին, թէիւ երեք վէ-  
պերուն մէջ ալ միակ իրական և ճշմարիտ  
տիպար մը գտնալ գրեթէ անկարելի ըլլայ:

Իր ոճը՝ որ վէպի մը էական մասը կը  
կազմէ չափազանց ուռուցիկ է և իր ոճին մէջ  
թատերական բոմբիւն, և զիւցաղնական շեշ-  
տով օժտուած են իր զզացումները և միան-  
դամայն բացատրութիւնները որ միշտ շատ  
յատակ չեն, առանց դաղրելու սահուն և բա-  
նաստեղծական ըլլալէ: Իր ոճը զասականու-  
թիւն կը հստի և հակառակ վէպ մ' ըլլալուն,  
և ժողովորդէն ախատարներ ունենալու, բնաւ  
չի պարունական նախաղասութիւն մը որ ուա-  
չի պարունական մը կարենայ ըսել՝ որ և է  
խօսակցութեան մէջ:

Հոս ժողովուրդին ներգործութիւնը կը  
պահսի և որուն «ինչու»ն արդէն շատոնց  
ըսթիք:

Իր ոճը նկարագրութեանց մէջ զօրաւոր  
է, որչափ որ տկար էր ժողովուրդը պատ-  
կերացնելուն մէջ:

Տեղոյ մը նկարագրութեան (տեղագրու-  
թին = topographie) մէջ՝ շահեկան ման-  
րամանութիւններուն պակասը չնշմարելով,  
իր նկարագրութիւնները բաւական կենդա-  
նի են՝ առանց բացարձակ ինքնատիպու-  
թեան՝ պատկերացնելու համար տեղ մը,  
առանց նոյն շահեկան մանրամանութեանց  
ձորութիւնը և բացատրութեանց կենդանու-  
թիւնը պահելու. անձերու զիմագրութեան  
(Prosopographie) և բարանութեան (E-  
thopée) մէջ, որոնք ձախող են բոլոր վե-  
պերուն մէջ ալ ընդհանրապէս, և յոյժ բա-  
ցառաբար յաջող:

Նոյնպէս շրջանկաթ չէ եղած կամ չէ  
կրցած ըլլալ Տիկին Տիւսաբ, վասն զի բաց-  
արձակապէս տկար է բարբերու ուսումնա-  
սիրութեան մէջ, որոնք կարեւոր հարկ մըն  
էին իր վեպերուն համար, որոնք նպատակ  
ունին կոռւիլ «Նախապաշարմանց և անի-  
բաւութեանց» դէմ, նպատակ մը՝ որուն հաս-

նելու համար նախ պէտք էր չայլոց ընտա-  
նեկան կեանքը ուսումնասիրել և պատկերացը-  
նել, սովորութիւնները, նախապաշարմանները  
նկարագրել իրենց ամէնէն գնուձ մանրամաս-  
նութեանց մէջ և յետոյ անոնց գէմ կոռւիլ  
ինքնին երեւան հանելով անոնց անտեղու-  
թիւնը և սեթեւեթը: Չկայ իր վեպերուն մէջ  
պոլական այնքան տգեղ կողմեր սնեցող  
բարբերուն վրայ՝ գոնէ մէկ սուր ու խայթող  
գիտողութիւն մը և ոչ ալ նրբամիտ հեղնու-  
թիւն մը:

Արդէն Տիկին Տիւսաբ այնքան զատող ու  
արամաբանող միաց մը եղած է, որ առ ա-  
ռաւելին մալիս կրնանք յուսալ իրմէն քան  
խնտալ: Հեգնութիւնը սուր զէնք մըն է, բայց  
զատաւորի մը բերնին կամ լուրջ հաւաբ-  
ման մը մէջ անպատշաճ:

Տիկին Տիւսաբ այդ զատաւորն է, որ իր  
առջեւ յանցաւոր մը ունի, ատիկա այրերն  
են որոնց գէմ ամբաստանութեան և զատա-  
պարտութեան ճառեր ունի, և մեծ վճիռներ:  
Բայց ասիկա սխալ մըն է, վասն զի գիտ-  
նալ պէտք է թէ ուամիկը հեգնութեան ուրոյն  
մարմնացումը, և միանգամայն ամէնէն մեծ  
հեգնողը որ երբեմն ուղղակի հարուածելէ  
խուսափելով բոլոր հեգնական տարագներու

ներբեւ կը կոուի այն ամէն ազդեցութիւն-  
ներու գէմ որսնը իրեն անհաճոյ կը թռւին :  
կարծես այս հայ կեանքէն հեռու գեղերու-  
մին համար : Տիկին Տիւսար իրը հայ վի-  
պասան չունի այնքան մեծ նշանակութիւն  
մը, վասն զի իր վէտերէն ոչ մէկուն մէջ  
հաւատարիմ նկար մը կայ հայ կեանքէն  
որ երեւան հանէ հայուն արժանիքը կամ  
տղեղութիւններէն մէկը : Չէ կրցած ուշա-  
զարդութեամբ և համբերատարութեամբ զննել  
պրութեամբ և համբերատարութեամբ :

Հայոց կեանքը, բարքերը, սովորութիւննե-  
րը, նախապաշտառմները, և ասոր համար  
չէ կրցած պատկերացնել այդ սովորութիւն-  
ները - իրենց տղեղ կողմերով միանգամայն  
- որսնը ժողովուրզը կը պատկերացնեն ա-  
նոր ուրախութեան, սուզին, տրտմութեան և  
վերջապէս կրօնքին ըմբանումը պարզելով :

\*

չնալով զինքը, իր երկերուն մէջ փնտոեցինք  
այն յատկանիշները, որսնը հարկ էր որ ու-  
նենար և չուներ :

Ուստի այդ մեղաղբանքէն ազատ կը հա-  
մարինք մենք զմեզ, և այդ թերութիւններուն  
հետ իր առաւելութիւններն ալ պարզելով, կը  
հիանանք հանձարեղ կնոջ մը երեակ վէպե-  
րուն ամբողջութեան և մանաւանդ այն կամ-  
քին համար, որով ինըն առաջինն կ'ըլլար  
գարաւոր նախապաշտառումը յալթելով զիք  
մը զրկու, որուն մէջ մանաւանդ իմաստա-  
սիրական խնզիր մը կը յուզէր առաւել կամ-  
նուազ յաջողութեամբ, կամ առաւել կամ  
նուազ արդարացի սկզբունքներով ապցուած :

Տիկին Տիւսար անցեալ փառք մըն է և  
իրաւունք ունի չմոսցուելու թէ ներկային և  
թէ ապագային մէջ, որոնց ծառայած ըլլալու  
զոհունակութիւնը ունի ամենայն իրաւամբ :

Տիկին Տիւսար մին է այն կիներուն ո-  
րսնը ամէնէն աւելի իրաւունք ունին վայե-  
լելու մեր յարգանքը ու միանգամայն հիա-  
ցումը :

Ասոր համար աւելորդ չենք համարիր ի մէջ  
բերել իր գործերէն հատուած մը և մի քանի  
գեղեցիկ խօսքեր, որոնցմէ առաջինին մէջ  
իր լեզուն ու ոճը երեւան ելլալէ զատ իր

Տիւսար

համոզումն ալ կը պարզուի կնոջ նկատմամբ  
որուն համար կը կռուի: Այս հատուածը իր  
գաղափարներուն խացումը և իր գործերուն  
առանցքը կրնայ համարուիլ:

### Կ Ւ Ն Բ

կինը տկար է կ'ըսուի, լաւ, բայց ՞վ  
կ'ապացուցանէ թէ այրը տկար չէ: Ի՞նչ ե-  
ղանակաւ պէտք է որ զինքը դատեմ, և որ  
պարագայի մէջ: Այրն անբարոյականութեան  
մէջ կը շրջի, կ'աղարտի, բայց փոյթ չէ,  
զի այր է: Ուրեմն այրն ուժեղ է չէ թէ ա-  
ռաքինի հանդիսանալով, այլ իւր տու-  
թիւնը զեղծելով:

Ամուսնական հաւատարմութեան ուխտին  
զրումը այնչափ անբարոյական ընթացք մ'է  
կանանց՝ որչափ արանց նկատմամբ: Կենաց  
ամենափոքր պարագաներու մէջ իսոստմա-  
զանցութիւնն անպատճութիւն կը համարուի:  
Ուստի երկու վիճակակից անձանց հաւա-  
տարմութեան նկատմամբ երկուստեք ընդու-  
նուած պայմանագրութեան պատասխանա-

տուութիւնը կը պատկանի նոյնչափ կնոջ՝  
որչափ իւր ամուսնոյն: Արգեծը կանայը ա-  
մուսնութեան միջոցին արտօնութիւն տուած  
են զիրենը խաբելու. անոնց և ոչ մին չնոր-  
հած է այս արտօնութիւնը, և սակայն արք  
և ոչ իսկ փոյթ ըրած են ուխտազրուժ հան-  
զիսանալու: Եթէ արք բարոյական ոյժ ու-  
նին այն էակին վրայ ալ որ տկար կ'անուա-  
նեն, այդ ոյժին նշանը միթէ իրենց խոստ-  
մազանցութեան մէջ պիտի տեսնենք:

կ'առարկուի միշտ թէ կնոջ անբարոյական  
ընթացքն աղետալի հետեւանք կ'ունենայ  
ընտանեաց համար. ես կը հարցնեմ թէ  
կնոջ յանցաւորութիւնն իւր հետեւանքնիմ է  
որ կը կազմուի թէ ոչ իբր ուխտազրուժ  
հասարակաց բարուց վագահովութեան համար  
արք եւս պատասխանատու են կանանց չափ:  
Եթէ ի բաց առնունք զաս մի կանայը, որք  
իրենց սեռին միայն անոնքը կը կրեն, կինը  
յինքն ունի մինչեւ զերագոյն աստիճանի ար-  
ժանապատուութեան զգացումը՝ որով ինքը  
կը զօրանայ: Ինքն ունի զեղեցին և վաեմին  
ճաշակն՝ որով կը բարձրանայ: Կինն իբր  
պարտուցը զերի կը կատարէ պարտքն, իւր  
արժանապատուութիւնը հասցնելով մինչեւ

այն բարձր կէտն ուր արք շատ անգամ լոկ  
իրենց անունները կը բարձրացնեն :

Կինն անկատար կերպիւ ճանչուած է  
միշտ, ոչ երբէք գատած են իւր բնութիւնը  
ըստ ծշմարտութեան, այլ ժամանակին, ու-  
տոյն, ընկերական վիճակին, ընդունած կը ը-  
թութեան և անկէ արտադրուած հետեւանաց,  
կրից կամ մոլութեանց համեմատ։ Ապար-  
տացի կինը չնմանիր արեւելեան կոոչ, ինչ-  
պէս Հայաստանցի կինն Եւրոպացի չէ, ինչ-  
պէս վայրենի կինն ալ ոչ արեւելեան է և ոչ  
եւրոպացի :

Հայաստանցի արի և կրօնասէր կանայք.  
կ'օրհնէին այն Աստուածն՝ որ կենաց փափ-  
կութենէն զիրենը զրկելով ամէն տեսակ ա-  
ղեաից կ'ենթարկէր, և իրը ուխտալիուր փո-  
խանակ անոյշ կեանը վայելելու՝ կը մեռնէին  
և սէր իրենց Աստուծոյն :

Ապարտացի հայրենասէր մայրն որ կ'ըսէր  
որդույն. « Յաղթէ կամ մեռիր », անշոշա-  
այդ լեզուն չէր գործածեր շքեղազարդ կա-  
նանցին մէջ ուր վայելը կը տեղան և բուր-  
մանը կը տարածուին : Գերի Երուսաղէմը  
Յուղիդ մի տուաւ :

Լուքրեցիաներու և Բրուտոսներու Հռովմը՝  
կուռնելիա մի. Գաղղիոյ յեղափոխութիւնն  
ալ՝ տիկին Ռոլանը և Շարլօթ Քօրտէն :

Վայլը ենւոյն զաւակը մօր մի ճնունդ չէ ար-  
դեօք, և սակայն կը վաճառէ զնա չորաբեկ ա-  
չօք, կ'աղատի անկէ իրերւ տաղտուկ բեռէ մը:

Այս մի քանի օրինակիներէն դիւրին է հե-  
տեղնել թէ կինը զանազան երեսոյթներու  
ներբեւ հակառակ պատկերներ կը ներկայա-  
ցընէ: Ինչպէս արդի ժամանակիներուն գալով  
կը նշանաբենք թիթեւողիկ կինը՝ իր պճա-  
սիրութեամբ. վաճառական կինը՝ իւր ապրան-  
քով. քաղաքացի առաքինի կինը՝ իւր ըն-  
տանեօք. ուսումնական կինը՝ իւր զիքքերով.  
բարձրաստահնան ազնուական կինն ալ իւր  
տիտղոսներով: Երբ այսպիսի խտիր մը կայ  
կանանց բարոյական և ընկերական վիճակ-  
ներուն մէջ, որ կարգին կը պատկանին կա-  
նանց վիրաբերեալ ընդհանուր խորհրդածու-  
թիմներն : Արդեօք որոշաւած է թէ որ ձեւով,  
որ զայնով փափագելի է որ կինը հանդիսա-  
նայ: Ի՞նչպէս կ'ուզին զինքը տեսնել, տան-  
տիկին՝ թէ ուսումնական, զերի՝ թէ աղատ,  
ընկերութեան կին՝ թէ քաղաքացի կամ մայր:  
Յայտնուած է թէ ինչպէս բաղձալի է որ  
նա ըլլայ. ոչ: Կոոչ ընդունած զաստիա-  
րակութիւնն որ նպատակին կը համապա-  
տասխանէ, առ ի՞նչ կը ձգտի:

Անոր միտքը կը խանգարեն, սիրաը կը

մոլորցնեն, առանց որ և է հաստատ և ուղիղ  
սկզբունք և զաղափարներ տալու անձնական  
կառավարութեան համար, որովնախապաշար-  
մոնքէ կ'առաջնորդովի, և կ'ըլլայ նահատակ  
մի։ Մարդը չըմբռնելով թէ ի՞նչ մեծ ոյժ,  
կարողութիւն և գործունելութիւն կրնան ար-  
տազրել կնոջ բաւականութիւնը մշակելով և  
զգացումները զրգաելով, կը դատապարտեն  
զինքը։ Բնութիւնը գեղեցիկ և ընտիր հան-  
գամնաքոյլ օժտած է կինը, բայց բնութիւնը  
և օրէնքն այս հանգամանքը խանդարեցին։  
Ֆիզիքական ոյժն՝ այսինքն անամսնական ա-  
ռաւելութիւնը զերի ըրաւ կինը, և օրէնքը  
հաստատեց ասոր շղթաները։

Իրօք ի՞նչ կ'ըսէ օրէնքը, օրէնքը կնոջ  
վիզը չուան մի կ'անցունէ, զոր կը սեղմէ և  
կը թուցնէ ըստ հարկին։ Եւրոպացի ամէ-  
նէն քաղաքակրթեալ ազգին օրինաց առջեւ  
ի՞նչ է կինն, եթէ ոչ ամուսնոյն ստացուածքը։  
Ոչ նախաձեռնութեան իրաւոնք ո՞նի, ոչ  
կամք, ոչ իշխանութիւն, ոչ ալ բողոքելու  
թոյլտուութիւն՝ երբ սիրտը կ'արինի, երբ  
միտքը կ'ապստամի։

Ամենայն բողոք յափշտակուած իրաւանցը  
նկատմամբ՝ ոճիր մ'է. իւր բաժինն է լոռւ-  
թիւնը։ Վայելից մասին այրն իւր վրայ բաց-

արձակ տռաւելսւմիւն, իսկ պատմոյ մասին  
հաւասարութիւն ունի, մանաւանդ կնոջ հա-  
մար առաւելութիւն իսկ կայ պատմուելու մա-  
սին։ Օրէնքը ներումն կը չնորհէ արանց մոլու-  
թեանց. մինչեւ կնոջ ամենափարբիկ յանցան-  
քը կը պատմէ խստիւ։ Օրէնքը կը փոխուի  
զանազան ճիւղերու մէջ՝ կը չնորհէն կամ կը  
սանձահարեն ըստ հարկին, բայց կնոջ վերա-  
բերեալ բարոյական սկզբունքը նոյնը մնաց  
միշտ, այսինքն այրն անձնիշխան, կինն ստրուկ։

Այս սկզբանիքն, որ Եւրոպական աշխար-  
հին մէջ կը հոչակուին՝ այսինքն ազատու-  
թեան և հաւասարութեան սկզբունքները,  
պարզապէս ահազին բաներ են։ Ի՞նչ տեսակ  
հաւասարութիւն է այդ որ առ ոտս արանց կը  
դնէ մարդկութեան կէս մասը. Ի՞նչ է այդ  
ազատութիւնն որ կը զրկէ կինը բողոքելու,  
զործելու, ձեռնարկելու կարողութենէն։ Ի՞նչ  
է այդ ոյժն որ կ'ըսէ արանց «զործէ՛ աներ-  
կիւղ, ազատ ես»։ իսկ կանանց, «Նզթա-  
ներդ փայփայէ անմոռնչ»։ Զէ այդ բանու-  
թեան ոյժն որ անձին կը յատկացնէ ի՞նչ  
որ իւր ստացուածքը չէ և կը վայել զայն։  
Ի՞նչ փոյթ իրեն եթէ յափշտակութիւն մ'է  
ըրածն, ի՞նչ փոյթ այլոց արտասուեն և տա-  
ռապանքը, և այն ցասումն որ կը մնաչէ ա-

ոանց սակայն ձայնը բարձրացնել կարենաւ լու. զի լոելու պիտի հարկազրեն այդ յան գուզն բերանն՝ ըսելով «Մեղմէ ձայնտ, զի կին ես զու, և չէ տրուած քեզ վայելել ինչ որ մեր առանձին սեփականութիւնն է. խնամք զաւակներդ, ծառայէ մեր հաճոյից»:

Այս վայմաններու մէջ, այս բարոյական նուաստ ճնշման ներքեւ է, ճնշում որ զին կ'այլակերպէ, որ մարզիկ կը դատին կանանց բանականութեան, սրտին, կարողութեան, հանգամանաց և կրիցն ասամբճանը, և կ'արձակեն անոր զէմ աղէտալի վճիռը՝ խեղճ մարդկութիւն:

Երբ Հաւասարութիւնը տիրէ երկու սեպին մէջ. այսինքն վայելից և պատմոյ, աշխատութեան և վարձատրութեան հաւասարութիւնը, այն ժամանակ շղթաները կը ջախ ջախուին, սուտաը կը դարբի և ընկերութիւնը կը շահի հաւասարակշռութեան մէջ ինչ որ կը կորսնցնէ անասնական ոյմերու անհաւասարակշռութեան մէջ, և այդ հաւասարակշռութենէ կ'արտազրի ներդաշնակութիւնը, ներդաշնակութենէն յառաջիմութիւնն, և յառաջադիմութենէն ճշմարիտ լուսաւորութիւնն, որ մտաւորական և բարոյական ոյմերուն ամբողջութիւնն է:

(«ՄԱՅՏԱ» էջ 155-160)

## ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ

Հաւատաբը կեանք է, մինչ կասկածն՝ երկարատեւ և անգութ օրհաս մի. անմեղութիւնը հաւատաբ է, իսկ փորձառութիւնը՝ կասկած:

\* \*

Կեանքը հակապատկերաց շարք մ' է: Գեղեցկաբոյր ծաղկան մօտ որ զէպ երկինք կը նայի՝ կը տեսնես ուրիշ մ' որ զալկահար և զլսիկոր գետինը կը ծոփ: Կը զիտես մերձ ժպտին արտասուբը, մերձ կենաց մահը:

\* \*

Արք կնոջ զեղեցկութիւնը կը սիրեն, իսկ կինն հոգի մի կ'ուզէ պաշտել:

\* \*

Թշուառութեան՝ ինչպէս գոհոմնակութեան մէջ՝ որեւէ ընկեր միհիթարութիւն մ' է. առաջին պարագային մէջ կարծես թէ ցաւը կը սփոփի, իսկ երկրորդին՝ կը կոկնապատկուի:

\* \*

Մարդու շատ բարձր հոգի սննդալու է  
երբ ուրիշին ծառայելու կ'աշխատի, մինչդեռ  
իւր սիրաը կու լայ, կ'արիւնի, և ինքն իսկ  
միսիթարութեան կը կարօտի:

\* \*

Ազնիւ հոգիներն ոչ այնչափ ինքզինքնուն  
համար կ'ապրին որչափ այլոց:

\* \*

Ազնիւ հոգիներու հաճոյքն սիրել է, և պա-  
տրանքն անոնց համար մահուչափ դժուլակ է:

\* \*

Սիրաը զարմանալի հակասութիւններ ու-  
նի, որոնց անկարելի է թափանցել:

\* \*

Անխիղճ մարդիկ կան որք որտերու հետ  
կը խաղան՝ ինչպէս տղայք իրենց խաղալիկ-  
ներուն հետ, զորս քիչ ժամանակ վայելե-  
լէն վերջը, կը ջախջախեն մէկ կողմ նե-  
տելով, զնորանորս ստանալու ակնկալու-  
թեամբ:

113

\* \*

Տղայք կը կարծեն թէ մահն օտարաց  
համար է, և երբէք չեն կրնար ըմբռնել թէ  
մահն իրենց մերձականերուն եւս կրնայ  
մօտենալ:

\* \*

Ստեղծելը ներկան է, հաստատելը ապա-  
գան:

Ս. ՏԻՒՍԱԲ

Ուսումնաբլ. Ա. Ա. ՊՕՅԱՃԵԱՆ

## ՑԱ.ԻԵԼՈՒԾԸ

Այս ուսումնասիրութիւնը իր ամէն մասեւ բովլը աւարտած էր երբ 16 Յունուար 1904 (Ն. Տ.) մեռաւ Տիկին Տիւսաբ քաղցկեղէ 59 տարեկան հասակին մէջ (Ծննդալ 1844) ձըգեւ լով միայն մէկ որդի մը պ. Էտկառ Տիւսաբ :

Իր յուղարկաւրութիւնը կատարուեցաւ Յունուար 18-ին լատին ծէսով և թաղուեցաւ իր 1894-ին մեռած Տօրին անուն աղջկանը բովլը :

Այս առթիւ ստուգուեցաւ թէ իր ամուսնութիւնը կատարուած էր 1871 Յունուար 27-ին, ինչպէս նաև հաստատուեցաւ թէ «Մայտա»ի Քրանսերէն բնազիրը զոյսթին ունի իրապէս ինչ որ մենք վարանումն կրցած էինք յիշատակել ուսումնասիրութեանս մէջ<sup>1</sup> :

Ասկէ զատ, բոլորովին նոր ըլլալով «Արևելք» կը տեղեկացնէ թէ Տիկին Տիւսաբ Քրանսերէն յուշագրութիւն մը եւս թողուցած է, որոն հրատարակութիւնը քանի մը տեսակէտներով՝ յատուկ շահեկանութիւն կրնայ

սւնենալ, մանաւանդ որ ասով մասնաւորապէս ազգին համար շատոնց մեռած գրադիտուհի մը՝ իր կրկին և վերջնական մահուան առթիւ, պահ մը ևս պիտի վերակենդանայ մտքին մէջ անոնց՝ որոնք գրական հրապարակին վրայ իր յաղթանակի օրերոն մէջ իր շուրջը յարուցուած պայքարներուն հետևած են քայլ առ քայլ պիտի և ծանօթանայ անոնց, որոնք միայն անունով ճանչցած են զինքը առանց սրոշ գաղափար մը կազմած ըլլալու իր գրական կարողութեան վրայ :

Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.



### ՎՐԱ ՊԱԿԱՆԵՐ


ՍԽԱԼ

ՈՒՂԻ

- |  |                    |
|--|--------------------|
| Էջ 5 առ 4 Ասւածատուր Աւ-   | Աստուածատուր Աւ-   |
| պօյաձեանի  | պօյաձեանի          |
| » 5 » 3 (Հանգուցեալ ի 9/21 (1852 Յունվար 15/27<br>մարտ 1899) — 1899 մարտ 9/21) |                    |
| » 5 » 26 ամենէն  | ամենէն.            |
| » 6 » 11 եղանակաւ որուած եղանակաւորուած.                                       |                    |
| » 7 » 29 անողութիւնները գժուարութիւնները:                                      |                    |
| » 8 » 19 Եւ — թող  | Եւ թող.            |
| » 8 » 22 պարագաններ պարագաններ   |                    |
| » 10 » 14 մատնէր մատնէր:   |                    |
| » 11 » 6 ունեցող չոնեցող   |                    |
| » 11 » 9 ժողովուրդ մը  | ժողովուրդի մը      |
| » 15 » 15 նաղելի   | Նաղելի.            |
| » 14 » 4 եղանէ աւելի   | եղանէն աւելի.      |
| » 13 » 6 աղջիկութեան   | աղջիկութեան.       |
| » 13 » 7 քրել  | քրել.              |
| » 13 » 22 Աշխարհաբար   | Աշխարհաբար         |
| » 16 » 15 մօրն   | մօրն               |
| » 21 » 4 երկկուաններ   | երկկուանները       |
| » 22 » 17 « մինն »   | « Մինն »           |
| » 25 » 2 իր  | իր                 |
| » 25 » 5 իր  | իր.                |
| » 27 » 15 մունեցած   | մը ունեցած         |
| » 28 » 15 Ցիւսափ   | Ցիւսափ.            |
| » 50 » 3 լու   | բաւ                |
| » 51 » 8 հետացնել  | հետացնել           |
| » 55 » 18 որոնց արհամար-   | որոնց գէմ արհամար- |
| հանքի  | հանքի              |
| » 55 » 24 գրութիւն մը  | գրութիւնէ մը.      |
| » 54 » 7 Տեսնել զայն   | Տեսնել զայն.       |
| » 45 » 6 պ. Գարբկեանի  | պ. Գարբկեանի       |
| » 45 » 26 Այս խօթերը   | Այս խօթերը.        |
| » 44 » 10 երածշուութիւն  | երածշուութիւն.     |

**ԵՂ**            **ՍԻԱԼ.**

<b>ԵՂ</b>	<b>ՍԻԱԼ.</b>	<b>ՈՒՂԻՂ</b>
» 43 » 1	ՀԿՐՆԱՐ	ՀԵ ԿՐՆԱՐ
» 47 » 5	ՀԱՐՄԱՍԱՆԵՐ	Հ'ԱՐՄԱՍԱՆԵՐ
» 49 » 6	ՀՈՒՐԱՆԱՐ	Հ'ՈՒՐԱՆԱՐ.
» 49 » 16	ԿԵ ՀՆԱՐԺԻՆ	ԿԵ ՀՆԱՐԵՆ.
» 50 » 11	ՀՄՈԱՆԱՐ	ՀԵ ՄՈԱՆԱՐ
» 53 » 7	ԸՆԴՎԻԳԵԼ	ԸՆԴՎԻԳԵԼ
» 55 » 11	ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆ	ՀԱԿԱԿՐՈՒԹԻՒՆ.
» 55 » 12	ՄԵՂԱԺ	ԳԻՂԱԺ
» 55 » 16	ԱՆՈՐ իւր	անոր «իւր
» 55 » 20	և կը զգուշանայ	և մարդ կը սբանչանայ
» 55 » 25	ԸՆԴ վիզում մըն է	ԸՆԴՎԻԶՈՒՄԵՐ են:
» 57 » 8	ուսումնվ	ասումնվ
» 61 » 25	ՎԵՊ մը ըլլալուն	ՎԵՊ մը ըլլալուն
» 62 » 20	ՀՐՁԱՆԿԱՐ	ՀՐՁԱՆԿԱՏ.



482m

ՀՀ Ազգային գրադարան



NL0379616

65.448